48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1020 Կ. ՊՈԼԻՍ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՀՈՒՏԵՄԲԵՐ 19/1 ԴԱՍԵՄԲԵՐ 1904 23 ՇԱՊԱՆ 1322 — 19 ԴԵԿԵՏՐԻՆԸ ԷՎՎԷԼ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

منظومهٔ افكار
ارمنيجه بوى وسياسى غزته‌در
صاحب امتيازى : اوهانس قرجه
اداره خانه‌سى : باب عالى جاده‌سنده نومره ۳۸

Մանզումէի Էֆքիարը

ՀԱՅԱՍՏԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՏԵՐ ՈՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ԱՐՈՒԱ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՇԱԲԱԹ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթա Ալի մահալլէ, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ լրեր պրուէր։

ԱԱԺԱՆԴՐԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղրշ.	50 ղրշ.
Դուռանցեալներու համար	108 »	80 »
Ընդարձակմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՏԱՍՆՅԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրշ.։
Մէկ անգամի աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՌՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՆԻԻԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ԱՆՈՆՑ ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ ԳՈՐԾԻ ՄԷՋ

Ընդհանրապէս նիւթական քսելով մի միայն դրամը կ'իմանանք և կամ քիչ մը ընդլայնելով մեր միտքը, այն ամէն առարկաները որոնք հարստութիւն մը կը կազմեն, որոշ գին մը և արժէք մը ունին, ինչ որ գոյքը կը կազմէ։ Գոյքին մէջ ասպարէզը ընդգրկակ է, հոն կը սեղմին կալուածներ, անասուններ, ապրանքներ, հաստատութիւններ և այս ամէնուն յատկանիշն եղող, դրամներ ու թղթեր, տարեգրութիւններ ու երբեմն իսկ պարզապէս խոստումներ։ Այս վերջինը որ գիտակից ու ինքնաճանաչ վաճառականի մը համար դրամէ աւելի զօրաւոր ու ներքին ոյժ մը ունի, աւելի բարոյական պայմաններու մէջ պէտք էինք խուզարկել։

Երբ նիւթական պայման կ'ըսեմ, միշտ գրամով է որ կը յանգնչուի, կը հաւատարակշռուի, հետեւաբար ան՝ խարիսխը, հիմը կը կազմէ, իսկ միւսները երկրորդական կը մնան։

Դրամ՝ գործի, գործունէութեան ոլիղն է։ անով է որ առեւտրականները գործերը սկսելու կը տանին, վաճառականութիւնը կը ծաղկի որուն ուղղակի հետեւանքը կը կազմէ քաղաքակրթութեան ալ յառաջացումը, և դեռ անսպառ ու անհամար բարիքներ, որոնց վերյիշումը ընթերցող բարեկամներուս կը թողում։ Ասով հանդերձ ամէն բան ուղղակի դրամի վերագրել ճիշդ պիտի չըլլար, դրամով առևտրականներ կ'ըլլան, բայց գործին ուղղակի ձեռքերու կը կարօտի ան։ Ասով բացարձակապէս կը հերքուի ան։ Ինչ կարծիք թէ՝ դրամը ամեն բան կ'ընէ։

Առ առաւելն դրամը ինքն իր հանդարտ վիճակին մէջ, գումարին և ժամանակին համապատասխանող տոկոսի մը ծնունդ պիտի տայ և այն ալ գործի մէջ չահաւելիքէն անհամեմատ կերպով նուազ։ Թողունք որ երկրորդ պարագային մէջ աշխատութեան վարձքն է որ համեմատութեան կ'իյնայ, որուն համար բնաւ առարկութիւն, դիտողութիւն մը ընելու իրաւունք չունինք երբ % 10—20—50—60 և աւելիներն իսկ վասակի։ Մինչդեռ դրամի փոխարէն ուղղակի % վերյիշեալները պահանջելը վայրենի նկատուած է, որուն դէմ պետութիւնը խիստ միջոցներ ձեռք առած է զեղծումներու տեղի չտալու համար։

Գործի մը յառաջացման նպաստող նիւթական պայմանները սապէս կը բաժնենք։ Նախ մարմնոյ առողջութիւնը, կազմը, կազմուածքը։ Երկրորդ դրամական կարողութիւնը, և երրորդ ժամանակը։

Առնենք նախ և առաջ առաջին պայման հանդիսացող մարմնական առողջութիւնը։ Այսօր գոնէ այն կատարեալ համոզումը գոյացուցած ենք թէ ստուգիւ առողջ մարմին մը, դիմացկուն կազմուածք մը մարդուս էական հարստութիւնները կը նկատուին, այնպէս որ այս առաջին պայմանին մէջ ի դերեւ ելլելը՝ միւսներուն մէջ ալ նոյն քաղդին, նոյն ճակատագրին հանդիպելու ենթադրութեան կը մղէ։ Թերեւս մեր նախնիքները, շուրջ մէկ, մէկ ու կէս դար առաջ, առողջութիւնը հարստութիւն մը չնկատէին, բան մը որ առհասարակ է ամէնուն ալ նուազ համեմատութեամբ, և թէ առհասարակ ամենուն քով գտնուած իր մը իր գինը, արժէքը, արժանիքը կը կորանցնէ և թանկագին ըլլալէ հեռու կը մնայ միշտ։

Ընդհակառակը այսօր մարմնական առողջ կազմը մեծ հարստութիւն մըն է և այս ամենքս ալ կ'ընդունինք իբր անդրդուելի սկզբունք, և ահա այս դիտումովն է որ ես ալ նիւթական պայմաններուն առաջինը կը դասեմ։ Արդէն մեծ հեղինակ մը ասպէս ըսած է «Առողջ միտքը առողջ կազմի մէջն է» և հետեւաբար այն որ ուժած է մարմնապէս, ընդհանուր հաւանականութիւն կայ նիւթապէս ալ ուժելու։

Օրինակներու նուազութեան չենք բաղխիր մեր գրութեան ընթացքին մէջ։ Մէկէ աւելիները տեսնելու վրայ ենք նոյնիսկ մեր հրապարակին վրայ գործողներու մէջ։ Այսօր ժամանակին բերմունքէն, օրուան պահանջումներուն կարգը կը դասուին առողջապահիկ պայմանները, որոնց մէջ թերանալ կանխատես անկում պիտի ըլլայ գործի տէր անձին համար։ Այսպէս օրինակի համար Կ. Պոլսոյ հրապարակին վրայ գործող կարգ մը գաւառացի, առոյգ, կայտառ մարդիկ շատ չանցած կը կորսնցնեն իրենց այտերուն կարմրութիւնը, որուն կը յաջորդէ սամաքայնի խանդարում մը և իր հետեւանքները, և այս վիճակին մէջ բնականաբար պիտի չմնայ այն եռանդը, այն սէրը որով կը գործէր, բնաւ յոգնութիւն չէր ըզգար, գլխու ցաւի անծանօթ, մասցին մոռացումի անգիտակից և կարգ մը դեռ ուրիշ անպատեհութիւններու որոնց հետեւանքով առաւ. գործը անդգալաբար կը կաղայ և ինքը չի կրնար օրը օրին իր գործերուն հասնիլ օր ուղղակի առաջնորդն է գործին անկման։

Եթէ մասնաւոր ձեռնհասութիւն ունենայի այս առաջին պայմանին սիրով պիտի ուզէի բաշխարել բոլոր անպատեհութիւնները, որոնց երեսէն մարդէս բարոյապէս և նիւթապէս կը ուժամէ։ այս կէտը մասնաւորաբար մասնագէտներու կը թողում որ իրենք լուծեն զայն։ Անցնինք երկրորդ կէտին։

Դրամական կարողութիւն որ կ'ըսենք պարզապէս նիւթական հարստութիւն կ'իմանանք, որով մեծ ու անբաղդատելի դիրքութիւն ունի իր ձեռքին տակ գտնուող գործեր ի գլուխ հանելու համար։ Պարագաներ կան առեւտրական կեանքի մէջ եւ մարդ առանց դրամի կը գտնէ, բայց այս՝ մեզի համար իրր բացառութիւն կը ծառայէ, քանի որ մեր շրջանակին համար չէ և թէ օտար գործեր կը չոչափէ։ Այսպէս Եւրոպացի fournisseur մը առանց դրամագլուխի կրնայ մեծամեծ գործեր դարձնել, առնել, ծախել, մինչդեռ մերիններուն համար կարելիութիւն չկայ բնաւ։ Ասոնք իրենց միջնորդ առանց rhizoի մտնելու կը գնեն, կը վաճառեն երրորդի մը հաշուոյն և թէ %ին 3-5-6 յանձնարարողէն կ'առնուն և այս ամենուն համար դրամի հարկին առջեւն ալ չեն գտնուիր։ Մերինները ընդհակառակը իրենց յաճախորդին համար rhizoի կը մտնեն %ին երկու կամ առ առաւելն 3 քսմիսիոնով, հետեւաբար մեզի համար անհրաժեշտ հարկեցուցիչ պարագայ մըն է դրամագլուխով գործել, որպէսզի մեր շրջանակին գործն ի գլուխ ելլէ։

Դրամագլուխի մը գոյութիւնը մեր առեւտրական առներուն քով սարսափելի է, որովհետեւ մեր ընթացիկ հաշիւներուն մէջ տոկոսները %ին 9-12 և թերեւս աւելիներ իսկ ելլելով, միայն նիւթապէս զօրացածները կրնան գործ տեսնել, և արդէն մեր շրջանակին համար խոհեմութիւն չի նկատուիր առանց որոշ դրամագլուխի մը գործի կիրառումը, վասնզի յաճախադէպ պատահանքներ զմեզ կատարելապէս փոքռուս են ըրած և այսպէս դրամագլուխի խնդիրը մեզի համար էական ու գլխաւոր մասը կը կազմէ։

Գործակցաբար և անջատաբար գործող իւրաքանչիւր վաճառական պէտք ունի անձնական դրամի մը որ անոր թիկունք կուտայ պատահական անկումներու առջեւ և հետեւաբար առաջին և սխալ քայլը կ'առնէ այն որ իր նիւթական կարողութենէն չատ վեր գործերու ձեռնամուխ կ'ելլայ առանց որոշ սահման մը դնելու իր գործակցութեան շուրջը։

Արդէն կանխիկ գործողութիւնները ակնկալուած չահերէն շատ աւելի բարձր արդիւնքներ կուտան, այս բնաւ տարակոյս չի վերցներ և թէ այս պարագային մեր դրամը %ին 12էն պակաս չի գործեր։ Թողունք որ կանխիկով՝ գիներու մասին ալ զեղչեր ընելու երես կ'ունենանք, և կրնանք ալ ձեռք ձգել, բայց այս կանխիկով գործողութիւնը բացառիկ կղզիկ կը կազմէ։

Փիչ մըն ալ երրորդ պայմանը։

Նիւթական պայմաններու երրորդը դասած էինք «ժամանակը», յենլով անգլիական այն առածին վրայ որ կ'ըսէ Time is money (ժամանակը դրամ է)։ Այո՛, ժամանակը դրամ է, եթէ կ'ուզէք աւելին, հնչուն դրամ որով կը վարձատրուի աշխատութիւն մը, հետեւաբար ժամանակն ալ իրր նիւթական հարստութիւն պէտք ենք ընդունիլ։ Պայմանաժամով գործողները որոշ ժամանակի մը մէջ իրենց նիւթականը կը մատակարարեն, նոյն է նաեւ ամէն անհատի համար, թղթակաւորներուն, անձնական գործի տէրերուն, պաշտօնեաներուն և այլներուն համար։ Պարզ տոկոսն ալ գումարին և ժամանակին համապատասխանող չահ մըն է և իրաւամբ կ'արդարանայ մէկու մը գործնական մակդիրը ալ, երբ այսպիսի խիստ բանաւոր և չահաւէտ առածի մը ոգին, տեսականը կը հանդիսանայ։

Թ. ՇԱՒԱՐՇ

ՀԱՊԼԷՃԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Պուլկարիոյ Օսմ. նոր քսմիսէր Սաաբդ էլ Մուայէա փաշա, որ ասկէց առաջ՝ Վեհ. Սուլթանին նուէրները և ինքնագիր նամակը տարած էր Հապէշիստանի Մենելիք Կայսեր, գրի առած է ուղեւորութիւնը այնչափ հրապուրիչ լեզուով մը և յանկուցիչ ոճով մը, որ գրականութիւնն ու տեղագրութիւնը խիստ հաճելի ժամանց մը կ'ընծայեն։ Գործին Վսմ. հեղինակը ուրիշ անգամներ ալ Ափրիկէի այլեւայլ մասերուն մէջ ուղեւորութիւն կատարած ըլլալով, կատարեալ ձեռնհասութեամբ կը գրէ այս հապէշական ուղեւորութիւնը, ուր մանրամասնաբար պիտի պատկերացուին ափրիկեան այս ցեղերուն հին քաղաքակրթութիւնը, բարքերը, սովորութիւնները, և այլն։

Վաղ ընէ սկսեալ մաս առ մաս պիտի թարգմանենք զայն Իգսամէ, և քաջալայս ենք որ մեր ընթերցողները գոհ պիտի մնան անկէ։

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

ԿԵԴՐ. ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՇՈՒՐՋ

Օսմանեան գրականութեան մէջ ծանօթ դէմքեր եղող և նոյն լեզուին ու բանաստեղծութեան մէջ հեղինակութիւն ունեցող երկու կարեւոր անձնաւորութիւններ, Իպնի Բիքֆաթ Սամի պէյ և Վէյլէա Զէլէպի, որոնց երկուքն ալ կը ճանչնաք, այս օրերս մեծ դրուատանքներով յիշեցին ծանօթ ուսուցիչ Ստեփան Կուրտիկեան էֆ.ի այն Դասիէն զոր հրատարակեցին տեղական երկու առաջնակարգ թերթեր՝ Սապահ և Իգսամ. իրրև հայ՝ անշուշտ չէի կրնար անտարբեր մնալ այն խիստ թանկագին գնահատականին հանդէպ, զոր այդ երկու կարգ անձնաւորութիւնները կ'ուղղէին Օսմաներէնի՝ այդ բազմարդիւն Հայ ուսուցչին հասցէին. ուստի պարծանքով կը գրեմ հոս առնց բերանացի գնահատակը, առանց բառ մը իսկ աւելցնելու իմ կողմէս, ուղելով մեծ գոհունակութիւն մը պատճառել թէ յարգելի ուսուցչին և թէ «Մանզումէ»ի Պատ. ընթերցողներուն, որոնք ոչ նուազ խորժով պիտի կարդան իր հայանքին պատկանող բանմանուտ ուսուցչի մը համար ըսուածները։

—Հայ վարժարաններու Օսմաներէնի ուսուցիչ Ստեփան էֆ.ի դասիէն, իմաստի, հիւսուածքի և տաղաչափութեան տեսակէտով առաջիններէն էր. արդարեւ չնորհաւորելի է այդ վարպետը (*)։

* * *

Ստեփան Կուրտիկեան էֆէնտի, կիլիկիոյ Վեհաչնորհ Ս. Կաթողիկոսին կեդր. Վարժարանը տուած չնորհաւոր այցելութեան առթիւ՝ իրմէ ուսուցչական մասնոյն կարգացած թուրքերէն գեղեցիկ ուղերձին մէջ երկու անգամ կրկնած է «Մեհրսուհի Սաաբաթ» քաղցրաղդեցիկ բառերը։ Այս խիստ գեղեցիկ անունը որ Կեդր. Վարժարանին տրուած է, իր պատմութիւնը ունի, զոր կ'արժէ յիշատակել, այս բարեդէպ առթիւ։ Ասկէ գրեթէ տասնեւհինգ տարիներ առաջ, երբ այս տաղերը գրողն ալ աշակերտ էր տակաւին նոյն վարժարանին մէջ, օր մը, մեր դպրոցական համազգեստները հագած Կալաթայի Թրամուէյի ճամբան ելած էինք, մեր ուսուցչական մարմնոյն հետ մեր հաւատարմական ու երախտագիտական զգացումները մատուցանելու յատս Վեհ. Կայսեր, Որ անկէ պիտի անցնէր Խրգալի Շեհիթի ճանչին առթիւ։ Երբ Վեհափառ Կայսեր Վեհապանծ թափորը կանցնէր, ու մենք Նորին Վեհափառութեան ձօնուած երգեր կ'երգէինք, մեր ընկերներէն մինչեզեցկոհիւս ու գեղակերտ բանուած քովէս ուղերձ մը ներկայացուց, զոր պատրաստած էր ծանօթ գեղագրագէտ Թանթաճեան էֆ.։ Վեհ. Կայսրը չնորհ ըրաւ հրամայել առնել այդ ուղերձը և յաջորդ օրն իսկ Կայս. Թիկնապահ մը այցելելով մեր վարժարանը, Նորին Վեհափառութեան թանկագին գոհունակութեան հետ Կայսերական բարեւները բերաւ մեզի, Կեդրոնականի աշակերտներուս, և մեկնելու առեն քաղցր ապաւորութեան մը առակ «Մէարէֆէի Սաաբաթ» անունը տուաւ մեր վարժարանին, անուն մը որ մինչեւ այսօր չէ ելած մեր սրտերէն և միշտ կը զօրացնէ մեզ մեր հաւատարմական զգացումներուն մէջ։

Ց. Մ. ԱԶՆԱՒՈՐԵԱՆ

ԹՈՒՐՔԵՐԷՆ "ԹԷՐԱԳԸ,, ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԼՐԱԳՐԻՆ
ԱՓՏՕՆԱՏԷՍ
ԳՐԻԳՈՐ ԷՖ. Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

(*) Վսմ. Սամի պէյ և Վէյլէա էֆէնտի՝ Օսմ. գրականութեան ամէնէն փայլուն դէմքերէն են. առանկ ճշիռ ունեցող կարող անձնաւորութիւններու գնահատութիւնը խիստ պատուաբեր է Կուրտիկեան էֆէնտիի, որուն կը խընդակցինք ի սրտէ։ Մ. ԽՄ.

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹՈՒՐՔՕՆԸ 199

ՀԱՅԿ

Ոսկիներուն Ճամբուն Վրայ

ՎԷՊ

ՏԵՂԱԿԱՆ-ԸՆԾԱՆԵԼԱՆ ԼԵԱՆԴԻՒ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Թ.

Կռէկուառի այքերը կրակ ու բոց կը ժայթքէին, այն ատիճան սաստիկ էր զայրոյթն ու գրգռութիւնը։

Առաջին անգամ Հրաչեան տեսած օրէն իսկ անդուսպ հակակրութիւն մը զգացած էր անոր նկատմամբ, որուն Օր. Պարգեւեանի կողմէ գտած հաժակրութիւնը ալ աւելի դառնացուցած էր զինքը երիտասարդին դէմ։ Բայց որովհետեւ զօրաւոր ապացոյց չունէր ձեռքը Հրաչեան ամբաստանելու, լուռ ու մունջ տառապած և յարմար վայրկեանի մը սպասած էր յարձակումը ուժգնութեամբ փորձելու համար։

Բոլի պարագան կատղեցուցած էր Կայծակեանի զաւակը. նախկին ապահովագրողին յանկարծ Սաղաթիէլի զաւակն հուչակուիլն ու Հրաչեայի հեռանոր համերաշխաբալ ապրիլը բոլորովին դպած էին Կռէկուառի ջիղերուն։ Բոլին ի՛նչ ատիճան նկուն սրիկայ մը ըլլալը և դարձուածքներ ստքելու մասին ունեցած անմրցելի կարողութիւնը գիտէր, հետեւաբար նախապէս Հրաչեային համար այնչափ խարդաւանանք նիւթելէն ետք, հիմա անոր հեռ այս ատիճան մտերմանալը տեսնելով կատարելապէս համոզում գոյացուցած էր Հրաչեայի խարդախ խաբեայ մը ըլլալուն և Բոլի ալ առիթէն օգտուելու դիտումով անոր հետ ընկերանալուն վրայ։

Հիմա իր կատարեալ լրջութիւնը մէջ էր Կռէկուառ, ո՛չ ծեքծեքումներ կը փորձէր, ո՛չ խօսած ատեն անբնական ձեւեր կ'առնէր ո՛չ ալ Հայերէնին մէջ գաղիերէն կը խառնէր։ Առանկ կեղեւներու հետ զբաղելու ժամանակ չունէր, իրականութիւնը այնչափ նըպաստաւոր էր իրեն համար որ չէր ուզեր հակառակորդը զգեստելու միակ առիթը թեթեւամտութեան չպարտնեռուն զոհել։

Հասաւուին գաղափարները մասամբ յեղաշրջուած էին, Կռէկուառի ամբաստանութիւնները իրականութեան խիստ մօտ էին, և սակայն այնչափ յարգած Հրաչեան չկրնալով վայրկենաբար դատապարտել, առաջ խանելով իր հարցաքննութիւնը։

— Բայց պատուաւոր ճանչցուած անանկ երիտասարդ մը ամբաստանելու համար ո՞րչափ զօրաւոր փաստ պէտք է գիտնս, հարցուց։

— Ինչո՞ւս պատուաւորն է, գոչեց Կռէկուառ զայրոյթով, դո՛ւք էիք պատուաւորութեան արժանիքը Հրաչեայի առուղը, եթէ ո՛չ, ո՞վ կարեւորութիւն պիտի ընծայէր անոր խօսքերուն, ո՞վ պիտի վստահութիւն ընէր ապառիկ ապրանք տալու անոր։

— Բայց ես քանի հազար ոսկինոց վարկագիր մը տեսայ ձեռքը՝ որով ուզած ատեն կրնար նոյնչափ գումար ստանալ Անգլիական դրամատունէն։

— Մ՚ողք, գոչեց Կռէկուառ, հազար մ՚ողք, հիմա ինչպէս չըսեմ, ձեր չհաւատալ նարերէն և ոչ մէկը այդ ասաիճան միամիտ պիտի ըլլար, ինչէ՞ն գիտէք որ կեղծ չէր քսան հազար ոսկինոց չէքը, կարելի է պարզապէս ձեզի խաբելու համար խարդախուած թուղթ մըն էր։

— Այդ ասաիճան յանդգնութիւն տեսնուած է։

— Մ՚ օ, անկէ ասանապատիկ զօրաւորները կը գործեն հիմա Եւրոպայի ու Ամերիկայի խաբեբայական ջոկատները։ Անգլիական դրամատան վարկագիրը տեսաք, բայց Հրաչեայի զայն ծախելն ալ տեսաք։

—Բան հազար ոսկին մէկ անգամէն ծախելը չտեսայ, բայց ապառիկ ստացած ապրանքներուն փոխարէնը վճարելու համար քաշած չորս հինգ հազար ոսկինոց չէքերուն վճարուիլը գիտեմ։

—Արթնցէ՛ք, աչքերնիդ չորս բացէ՛ք, Պարգեւեան էֆէնտի, գոչեց Կռէկուառ յաղթական շեշտով մը, ասանկ դարձուածներէ խաբուելու չափ բարեմիտ մի՛ ըլլաք. Հրաչեայ ապրանքները ղրկեց Նիւ Եորք, հոն ալ ծախեցին զանոնք կամ ավանս տանելով փոխարէնը ղրկեցին։ Մենք որ ձեզ կողոպտելու համար՝ խաբեբայական ընկերութիւնը կրնայ զոհողութիւններ ալ ընել, ինչպէս որ հիմա զոհողութիւններ կ'ընէ առաւ փախաւ Բոլի ազնուականութեան հանգամանքը մը ընծայելու համար։

—Բայց ե՛ս Պ. Սաղաթիէլի հեռագիրը տեսայ որ, զաւակս է, կը գրէ Բոլի։

—Կը ցաւիմ որ չէի կրցեր հաւկցնել, ինչէ՞ն գիտէք որ այս խաբեբայական ընկերութեան բուն պէտը Սաղաթիէլ ըսուածը չէ։

Ամէնի հայրը Պ. Բոլա որ լուռ կ'ունկնդրէր, Կռէկուառի ջղագրգիռ կացութիւնը տեսնելով,

—Ինչ բանի վրայ կը խօսիք, հարցուց Պարգեւեանի։

Հաստուուն պատասխանելէ առաջ խօսքը Կռէկուառի ուղղելով,

—Զըլլայ որ բան մը բանս, ըսաւ և եռքը մէկ քանի բառերով հասկցուց Իզմիրցիին թէ ընտանեկան և առեւտրական խնդիրներու վրայ էր որ կը խօսակցէին։

—Ինչո՞ւ կը պահէք, Պարգեւեան էֆէնտի, առարկեց Կռէկուառ, ծուլաբկն մէկ մասն ալ անոր առջին լարուած է, ճշմարտութիւնը ըսենք որ զգուշանայ մարդը, մեղք չէ՞։

—Ես ատանկ ենթադրութիւններու վրայ կոթնելով՝ ոնէ մէկը ամբաստանելու կողմը չեմ. ապացոյց պէտք է։

—Ես իմ պարտականութիւնս կատարեցի, յարեց երիտասարդը. ասկէ անդին ձեզի կ'ինայ, ես զձեզ տրենցուցի, բայց եթէ դուք կ'ուզէք գիտակցաբար հաւատ չընծայիք Բոլոյ խօսքերուս, անիկայ ալ ձեր գիտնալիք բանն է։

Մնաց որ ես հրապարակաւ ալ պիտի պարզեմ խնդիրը, որպէս զի ուրիշներ ալ չինան այս սրիկաներուն լարած ճարտար ծուղակներուն մէջ։

Հաստուուն վերջին ատիճան զգուշաւոր մարդ էր, և վախնալով որ Կռէկուառ իր անունն ալ կը խառնէ այս գործին մէջ.

—Բացարձակապէս կ'արգիլեմ քեզ ասանկ տպագրութիւններ ընելէ, ըսաւ, և եթէ ուրիշ տեղէ մըն ալ այս առթիւ ո՛և է ակնարկութիւն կամ խօսք լսեմ կը վտանգամ։ Աճապարելու հարկ չկայ, Պ. Սաղաթիէլ ճամբայ պիտի ելլար, մէկ քանի չաբաթէն հոս կը գտնուի, եթէ դուք կասկած մը ունիք...

Կռէկուառ Պարգեւեանը ընդմիջելով,

—Ըսել է, դուք դեռ կասկած չունիք, ըսաւ։

—Ինչ և է, եթէ ես ալ կասկած մը ունիմ, այն ատեն Պ. Սաղաթիէլէն կը խնդրենք որ պաշտօնական վաւերաթղթերով հաստատէ իր պատուաւորութիւնը։

—Սպասեցէք որ հաստատ, ըսաւ Կռէկուառ ծաղրական չեշտով մը և քիչ մը ես խօսակցելէ ետք, մեկնեցաւ։

Շարունակելի.

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱՆԳԼԵՒՈՌԻՍ ՄԻՋԱԴԷՊԸ

ՏԱԳՆԱՊԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՊԱԼՃՈՒՐԻ ՃՈՌ. ՍԱՈՒԹԷՄԲԵՐԻՆ ՄԷՋ

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Նայէ Ֆրայէ Բրէսսէի Հոկտ. 29ի Թիւեն

Նախաբարեաց խորհուրդը գումարուեցաւ, և երեկոյին Վարչապետ Պալֆուր Սաուէթմբերը գնաց։

Կէս օրէ առաջ Լոնտոնի ռուս դեսպանատունը հետեւեալ պաշտօնական զեկոյցը հրատարակեց. — «Շարունակ բանակցութեան մէջ ենք բրիտանական կառավարութեան հետ։ Իրրեւ հետեւանք այս բանակցութիւններուն՝ դեսպանը կը յուսայ թէ արագ և գոհացուցիչ լուծում պիտի գտնէ։ Կացութեան ամբողջ երեւոյթը որոշապէս բարւոքուած է։»

Դիւանագիտական շրջանակներուն մէջ զանազան զրոյցներ կը շրջին։ Անգլիոյ նախարարութիւնը ընդարձակ գիր մը ընդուներ է ռուս կառավարութենէն, բայց անգոհացուցիչ իմաստով մը խմբագրուած է եղեր։ Ռուս կառավարութիւնը պարտաստութիւն յայտներ է ամէն կերպով ներում խնդրել և դրամական հատուցում ընել, բայց միւս երկու կէսերուն վրայ որոշ բան մը չէ ըսած։ Բրիտանական կառավարութիւնը կ'ըսուի թէ պարտաստութիւն յայտներ է ինք ալ իր կողմէ քննութեան արդիւնքին սպասել, որպէս զի հասկցուի թէ իրօք ձկնորսի նաւերուն մօտ թորփիլանաւեր ալ կայի՞ն։ Բայց կը պահանջէ որ կրակ ընելու հրամանը տուող սպաները իսկոյն ետ կանչուին։

Հեռագրական Գործակալութիւն մը, որ դիւանագիտական յարաբերութիւններու վրայ իրաւեկ տեղեկութիւններ ունի, կ'ըսէ.—Անգլիացի բարձրաստիճան պաշտօնատարներ Հըլի միջադէպին առաջին լուրը լրագիրներուն միջոցաւ ընդունեցին։ Արտաքին գործոց Պաշտօնարանը հեռագրով Բեթերսպուրգի դեսպանէն տեղեկութիւն ուզեց։ Կառավարութիւնը մանրակրկիտ քննութիւն մը ընելէ վերջ խիստ ոճով ծանուցագիր մը ղրկեց Բեթերսպուրգ։ Ռուս կառավարութիւնը իսկոյն ստիպողական հեռագրեր ղրկեց բոլոր ա՛յն նաւահանգիստները, ուր պիտի հանդիպէին Պալթիկի նաւատորմին նաւերը։ Բայց առանց սպասելու՝ Զարը Անգլիացւոց տուած մեկնութեան վրայ իսկ իր վիշտը և իր ցաւակցութիւնը հեռագրեց։ Միեւնոյն ժամանակ Բեթերսպուրգէն պատասխան եկաւ անգլիական ծանուցագրին, սա՛ իմաստով թէ, անկարելի է նոր քայլեր առնել մինչեւ որ Մօսկվայէն պաշտօնական տեղեկագիրը հանի։ Ռուս կառավարութիւնը ինք ալ պաշտօնապէս ցաւ կը յայտնէր պատահարին վրայ։ Բրիտանական կառավարութիւնը պայման դրաւ որ Պալթիկի նաւատորմիղը Թանճերի ջուրերը չերթայ, մինչեւ որ գոհացումը տրուի որոշեալ կէտերուն վրայ։ Ռուս կառավարութիւնը պատասխանեց թէ ինք չի հերքեր անգլիացի ձկնորսներուն պատմութիւնը, որուն կը հաւատայ Անգլիոյ արտաքին գործոց նախարարութիւնը, բայց իր սպաներէն ո՛չ մին չի կրնար պատժել առանց մանրակրկիտ ընելու զանոնք։ Այսպիսի ընթացք մը չարդարանար, և Զարին վհատական իրաւունքներուն ալ հակառակ է։ Ռուս կառավարութիւնը Մօսկվայէն տեղեկագիրը առնելուն պէս հաղորդեց զայն Բեթերսպուրգի անգլիական դեսպան Սըր Զարլզ Հարտինճի։ Բրիտանական կառավարութիւնը ռուս ծովակալին կարծիքները բնաւ չընդունեց։ Ռուս կառավարութիւնը իր կողմէն յայտարարեց թէ մինչեւ որ ամբողջ խնդիրը հիմնապէս չպարզաբանուի, ռուս ծովակալին տեղեկագիրը միակ վաւերաթուղթը պէտք է ըլլայ, որուն վրայ պէտք է հիմնուին բանակցութիւնները։ Ռուս կառավարութիւնը կը հաւանի բարեկամ Տէրութեան մը քննութեան յանձնել գործը, և մինչեւ որ անոր կամ դատարանի մը կողմէ քննութիւն վճիռը տրուի, կը հաւանի որ Պալթիկի նաւատորմիղը իր ճամբորդութիւնը չշարունակէ։

Ուրբաթ օր Լոնտոնի և Բեթերսպուրգի ֆրանսական դեսպանները միևնոյն ատեն բարեկամական միջնորդի դեր կատարեցին հաւանութիւնի մը գոյացնելու համար։ Ֆրանսական կառավարութիւնը հասկցուց Անգլիոյ կառավարութեան թէ բրիտանական նաւատորմին կողմէ ռուսականին վրայ յարձակումի մը կրնայ իրրեւ փոխադարձութիւն Ռուսիոյ ձեռքը, և այս վերջինը իրաւունք կ'ունենայ Ֆրանսան հրաւիրել իր զինակցութեան պարտաւորութիւնը կատարելու։ Արդէն Լոնտոնի մէջ կը կասկածուէր թէ Ռուսիոյ վրայ յարձակում մը կրնայ Ֆրանսան ալ մէջ խառնել։

Ուրբաթ առաւօտ ռուս դեսպան կոմս Պենքէնտորֆ կանուխ վարձու կառքի մը մէջ նստելով — որպէս զի հանրային ուշադրութիւն չհրաւիրէ — Լորտ Լենսդաունի ապարանքը գնաց։ Քանի մը վայրկեան վերջ ֆրանսական դեսպան Մ. Քանպոն ալ գնաց հոն, և կէս ժամու չափ դեսպանները խորհրդակցեցան նախարարին հետ, և ապա մեկնեցաւ կոմս Պենքէնտորֆ։ Մ. Քանպոն քանի մը վայրկեան աւելի մնաց Լորտ Լենսդաունի քով, որուն շատ բաներ հաղորդուց։ Պենքէնտորֆ կոմս նոյն առաւօտուն շատ մը հեռագիրներ ընդունած էր իր կառավարութենէն զորս հաղորդեց Լորտ Լենսդաունի։ Երկու դեսպաններուն մեկնումէն վերջ երկու պաշտօնատարներ հեռագրի խոշոր ծրարներ տարին Լորտ Լենսդաունի և մասնաւոր պաշտօնատար մը իսկոյն Թագաւորին ղրկուեցաւ, որ այդ միջոցին Նիմարքէթ կը գտնուէր։ Կէս օրէն առաջ Պենքէնտորֆի կոմս Մ. Քանպոնի քով գնաց, որուն հետ երկար տեսակցութիւն մը ունեցաւ։

Մինչ այս մինչ այն, փողոցներուն մէջ կը կրկնուէին նոյն ա՛յն տեսարանները, որոնք Լոնտոնի հանրային կարծիքը ցոյց կուտային Պօէրական պատերազմին ժամանակ։ Մուն բազմութիւն մը հաւաքուած էր տեղ տեղ Տաունինգ Սթրիթի նեղ պողոտային վրայ, նախարարներուն ժամանումը դիտելու համար։ Բայց ամէնքն ալ իրենց պաղարիւնութիւնը պահած էին և ոչ է հակառակ վարմունքի մէջ չէին գտնուեր։ Ոստիկանութիւնը կարգապահութեան կը հսկէր, և իւրաքանչիւր նախարարի համար ճամբայ կը բանար բազմութեան մէջ։ Նախարարաց Խորհուրդը տեղի ունեցաւ արտաքին գործոց պաշտօնարանին մէջ։ Առաջին անգամ եկաւ գաղթային նախարարը, որ գրեթէ բազմութեան կողմէ անտես և անընչմամբ՝ գնաց մտաւ Պաշտօնարանը։ Լորտ Սալիսբրի եկաւ օթոմոպիլով, և ժամ 12ի միջոցին եկաւ Լորտ Լենսդաունի ընկերակցութեամբ իր քարտուղարին, բայց հետիոտն։ Առեւտրական գործերու վարիչ Կէրըլտ Պալֆուր նախ Վարչապետ Մր. Պալֆուրի անձնական բնակարանը գնաց և ապա իր եղբօր (Վարչապետը) և անոր մասնաւոր քարտուղարին հետ եկաւ արտաքին գործոց Պաշտօնարանը։ Վարչապետին զուարթ և պայծառ դէմքը մասնաւոր ուշադրութիւն կը հրաւիրէր, տաք խօսակցութեան մը բռնուած էր իր քարտուղարին հետ։ Նախարարներուն ժամանումէն վերջ հազարաւոր հանդիսատեսներու մեծագոյն մասը ցրուեցաւ և փոքրիկ խումբեր միայն կը մնային հոս ու հոն։ Նախարարաց Խորհուրդը սկսաւ կէս օրին տեւեցները։ Ամէն երեւակայելի նախազգուշութիւններ ձեռք առնուած էին խորհրդակցութիւնները գաղտնի պահելու և դուրսէն մարդոց չմիացնելու համար։ Երբ Նախարարաց Խորհուրդին համար քանի մը պաշտօնագրեր բերող բարպան մը նախարարին դռան առջեւ հասաւ, տարիքով կրտսերագոյն նախարար մը նախաբրահին կղպուած դուռը բացաւ պաշտօնագրերը առնելու համար և նորէն գոցեց։ Նախարարաց Խորհուրդին սկզբնաւորութենէն քիչ մը վերջը Վարչապետին մասնաւոր քարտուղարը անոր ընկերանը գնաց քանի մը կարեւոր վաւերագիրներ բերելու համար, որոնց պէտք ունեցաւ Նախարարաց Խորհուրդը։ Նիստը վերջացաւ ժամը 2½ին։ Երեքլորս վայրկեան առաջ դարձեալ ռուս դեսպանը վարձու կառք մը նստելով գնաց խորհրդակցիլ Լորտ Լենսդաունի հետ, մինչդեռ միւս բոլոր նախարարները մեկնած էին։ Ելմտական նախարար Օսթին Զէմպրլենի դէմքը շատ թթուած էր, մինչ բազմութեան մէջ իր բարեկամները խնդաւմբեռ իրեն կը նայէին։ Վարչապետ Պալֆուր գրգռուած էր և տխուր, երկրագործական նախարար Լորտ Օնսլոու կամ կարմիր եղած էր յուզումէն, Մր. Պալֆուր իր ատոնը գացած պտնուն հուրբաներով ընդունեցաւ բազմութենէն։ Լորտ Լենսդաունի Ռուս դեսպանին հետ կէս ժամուան խորհրդակցութենէ մը վերջ Պալֆուրի պաշտօնարանը գնաց և երկար խորհրդակցութիւն մը ունեցաւ անոր հետ։ Իրիկուան ժամը 4½ին բոլոր այս խորհրդակցութիւնները վերջացան, մինչդեռ որոշուած էր որ Մր. Պալֆուր Լոնտոնէ Սաուէթմբերը պիտի մեկնէր ժամը 3·10ին։ Վարչապետը մեկնելէ առաջ տեսնուեցաւ Նախարար Ուինտհէմի և ուրիշ նախարարի մը հետ, և ժամը 5ի միջոցին մեկնեցաւ Սաուէթմբերը։

ՊԱԼՃՈՒՐԻ ՃԱՌԸ

Վարչապետը Սաուէթմբերնի Թնդանօթարանին հրապարակին մէջ խօսեցաւ խուռն բազմութեան առջեւ։ Ատուս Թէմբերն ա՛յնքան բազմութիւն տեսած չէր։ Վարչապետը երեւցաւ ժամը 8ին, և որոշընդօսա ծափերով ընդունուեցաւ։ Նախագահական աթոռը բազմած էր Լորտ Վինչէսթըր։

Վարչապետը ըսաւ.—«Իմ կամքովս չէ որ այս խուռն բազմութիւնը հոս հաւաքուած է ազգային դժուարութեան մէկ պահուն։ Արդէն բաւական ժամանակ առաջ այս հաւաքումը որոշուած էր, բայց անկէց ի վեր ա՛յնպիսի դէպքեր պատահեցան, որոնք խորապէս գրգռեցին Անգլիոյ ժողովուրդին բոլոր դասակարգերը։ Ն. Վեհափառութեան իւրաքանչիւր հպատակը և մեր անգլիական մեծ ժողովուրդին գիտակցութիւնը ամբողջ աշխարհի մէջ յուզուած է։ Կը հաւատամ թէ ամբողջ քաղաքակիրթ Եւրոպայի ընդհանուր զգացումները Թունդ ելան մեր զգացումներուն հետ։ Որչափ որ կրնամ տեսնել ապագան, անցեալ ուրբաթ գիշեր Հիւսիսային ծովուն մէջ պատահած դատապարտելի և սոսկալի դէպքը չեմ կարծեր որ յառաջ բերէ մին ա՛յն մեծ կռիւներէն, որոնք, թէեւ ժամանակ առ ժամանակ անխուսափելի կը դառնան, համաշխարհիկ պատմութեան մէջ պախարակելի հեռք մը կը թողուն իրենց ետեւէն։ Միշտ կը կասեցնեն մարդկութեան և քաղաքակրթութեան յառաջդիմութիւնը։ Երկու Մեծ Տէրութեանց միջեւ Պատերազմը երբեք առանց մեծ վտանգի չի սկսիր։ Նախ և առաջ սա՛ վտանգը կայ թէ չէզոքները կրնան ներքաշուիլ։ Մինչեւ անցեալ Բշ. մէկուն միտքէն չէր անցներ թէ չէզոքներուն վախցած վտանգներէն մին պիտի պատահէր, թէ թնդանօթի պիտի բրուտնէին և ծովուն յատակը պիտի երթային ամենայն ազնիւ մարդիկ որոնք իրենց հացը ճարելու համար ամենայն խղաղութեամբ իրենց գործով կը զբաղէին։ Պատահարին լուրը ամբողջ քաղաքակրթ աշխարհի մէջ ընդհանուր սարսափով, ապշութեամբ և բարկութեամբ։ Այս մասին երկու մեկնութիւններ հաղորդուած են մեզի, և մինչեւ հիմա սակայն անկարելի եղած է գիտնալ թէ երկու մեկնութիւններէն ո՞րը բացարձակապէս ճշմարիտ է, և ասոր համար գործը պիտի յանձնուի միջազգային անկողմնակալ քննութեան մը։ Կը յուսանք որ ռուս կառավարութեան ներկայացուցիչները պիտի գործակցին այս քննութեան։ Անգլիոյ կողմէ քննիչները պիտի ընտրուին Առեւտրական գործոց Պաշտօնարանին միջոցաւ։

«Իրրեւ Ճարոնի դիմակից, որոշ և կարուկ պարտաւորութեան տակ կը գտնուինք Ճարոնցիներուն օգնելու. բայց հիշդ ինչպէս որ պատուոյ պարտականութիւն մը կը համարինք մեր ամբողջ ազգային կարողութիւնը գործածել Զինակցութեան պայմանները կատարելու, պատուոյ կէտ մըն ալ կայ՝ իրրեւ չէզոք Տէրութիւն մեր պարականութիւնը կատարել ամենայն խղճմտութեամբ։ Պարզապէս անհնարելի է որ մեր ձկնորսանաւերը թշնամական գործողութեանց առարկայ եղած ըլլան, և պարզապէս նոյն իսկ ծիծաղելի է անոնց դէմ թորփիլական յարձակումի մը գաղափարը։ Ռուսական նաւատորմը երեսուն ծովային մղոն հեռի էր անոնցմէ։ Անտեղի է ընդունիլ որ կարծեցեալ թորփիլանաւերուն հրամատարը ձկնորսանաւերը իրեն կեդրոն ընէ ռուսական նաւատորմին վրայ յարձակելու համար։ Այսպիսի պատմութիւն մը անտեղի է, և ես բնաւ չեմ հաւատար ասանկ ճարոնական նաւերու գոյութեան մեր ջուրերուն մէջ։ Ճարոնական մարտանաւերը 14,000 մղոն հեռի կը գտնուին, ուստի ռուս ծովակալին պատմութիւնը պարզապէս ցնորք և բանդագուշանք է։ Բայց կը յուսամ որ ճշմարտութիւնը արեւուն լոյսին պէս պիտի փայլի, երբ Զարին կողմէ ընդունուած քննութիւնը տեղի ունենայ։

«Ռուս կառավարութիւնը ինք ալ հասկցաւ ճգնաժամին դժուարութիւնը, և ի՛նչ որ կրնար ընել ըրաւ ճգնաժամը, Ցաղնապը հեռացնելու համար։ Ռուսական Դիւանագիտութիւնը դանդաղ շարժեցաւ, բայց կը կարծեմ թէ դժուարութիւնները տեղի տուին։ Անգութ և անագորոյն արարքին դէմ ո՛չ ոք պէտք է անհոգ և երկայնամիտ գտնուի, ո՛չ ոք, եթէ քաղաքակրթութեան շահերուն և իր սեփական խիղճի ձայնին կը հեռաւի։ Վարկեան մը իսկ չէ կարելի ընդունիլ որ Բեթերսպուրգէն մինչեւ Վլատիվոսթոք անագին ծովային ճամբուն երկայնքը, և մեր Զրանցին ու Կարմիր ծովուն պէս առեւտրական նեղ ճամբու մը վրայ, Ծովակալի մը ներելի ըլլայ անպատիժ կերպով ասանկ գործ մը գործել։ Շատ տարիս եմ որ ռուս կառավարութիւնը՝ այս հայեցակէտը ընդունելով՝ իսկոյն իր խորին ցաւակցութիւնը յայտնեց մեզի։ Ռուսիոյ Կայսրը այս մտօք հեռագրեց Թագաւորին, և իր կառավարութիւնը խոստացաւ ամէնէն առաջ դրամական հատուցումը։ Հրամայեց որ Վիկոյի առջեւ կենան ռուսական նաւատորմին ա՛յն մարտանաւերը, որոնք աղէքսին պատասխանատուներն են, և ա՛յն սպաները որոնք պատասխանատու են, և աղէքսին ականատես եղան, պիտի չկրնան Մ. Արեւելք երթալ։ Ամբողջ գործը վերէն վար պիտի քննուի, և անգլիական ու ռուս կառավարութիւնք համաձայնեցան որ Լա Հէյի Պայմանագրութեամբ կանխատեսուած Միջազգային Ծանձնաժողովը իրողութիւնը քննէ, և այս Դատարանին կողմէ յանցաւոր վճռուած անձերը դատապարտուին և ըստ այնմ պատժուին։ Ռուս կառավարութիւնը փափաք յայտնեց թէ ա՛յս կերպով յաղթանակը պիտի տանին ճշմարտութիւնը և Արդարութիւնը։ Մեւեանոյն ատեն Ռուսիա հրահանգներ տուաւ, այսպիսի դէպքի մը կրկնութիւնը արգիլելու համար։»

*** Անգլիական Միջադէպին բարեկամական ձեւով կարգադրուելուն համար շատ օգներ է Անգլիոյ Ալեքսանդրա Թագուհին։ Նախարարաց Խորհուրդէն անմիջապէս վերջ Մր. Պալֆուր Թագուհին բաղձանքն հաղորդեց Ն. Վեհափառութեան մօտ գնաց Ղըքինկէմ պալատը, ուր երկար խօսակցութիւն մը ունեցաւ անոր հետ։

*** Ամէնէն զարմանալին ա՛յն է որ Բօժտէսթվէնսքի ծովակալը քնաւ կարեւորութիւն չտար այս միջադէպին, ինչպէս կը գրեն Մոսքուայի Բերթերը։ Զարմանք յայտներ է Անգլիոյ մէջ այս մասին առաջ եկած իրարանցումին վրայ։ Կը պնդէ թէ ճառքանական թորփիլանաւեր կային ձկնորսներուն մօտ, կը պնդէ թէ 12 ճառքանական թորփիլանաւեր զանազան կողմեր դէպ կեցած են Պալթիկի նաւատորմին ճամբուն վրայ։ Սպանիոյ մէջ կը շարունակէ խանգաւութիւնը ծովակալին համար. ամէն կողմէ փափաք կը յայտնուի որ դաբ չուտով վերջանայ և Արմատան ճամբայ ելնէ։ Անգլիական Բերթերը զայրոյթ կը յայտնեն Սպանիացւոց բռնած այս ընթացքին դէմ։

*** Իլման Ուխթոմսքի իր Բերթին մէջ գրելով, կը յայտարարէ թէ Անգլիա նորէն սկսած է խաղ խաղալ Ռուսիոյ դէմ, բայց այս վերջինը չի խաբուիր։ Անգլիոյ պատասխանները լակ ձեւ ու պատրուակ են, կ'ըսէ ռուս Բերթը։ Ռուսիա Պօէրական պատերազմին ժամանակ ո և է շարժում չըրաւ կեդր. Անիոյ մէջ։ Բայց Անգլիա ապերախտ գտնուեցաւ։ Ամերիկայի մէջ հակառուս հասանք մը առաջ բերաւ և մինչեւ իսկ Լիսաս գընաց։ Հիւսիսային ծովուն մէջ պատահածը պարզապէս դժբախտութիւն մըն է, կ'ըսէ Ուխթոմսքի, կ'արժէ՞ որ Անգլիա այս ասոնման իրար անցնի։ Ուխթոմսքի կը ցաւի որ Ռուս քանի մը Բերթեր հանգանակութիւն բացած են Հըլի արկածեալներուն համար։ Անգլիայիկը այս ցոյցէն չեն զգածուիր այլ կը ծիծաղին։ Այդ հանգանակուած դրամները պէտք է Մ. Արեւելք ղրկուին, ուր աւելի արժանաւորապէս կրնան գործածուիլ։

*** Նախարարաց Խորհուրդէն վերջ ծովային նախարարը նոր հրահանգներ հեռագրեց Ճիպրալթար, և որոնց համեմատ պարտաստութիւնները քիչ մը դադրեցան։

*** Պալթիկի Նաւատորմին նաւաներուն մեծագոյն մասը պատանի և նոր հաւաքուած մարդիկ են, որ հետեւին բոլորովին անտեղեակ։ Ցփուն նաւազները Բարթ Արթուրի և Վլատիվոսթոքի նաւախուսմբերուն մէջ կը գտնուին։ Ծովային կանոններէն տեղեկութիւն չունին Պալթիկի նաւատորմին մարդիկը։ Դանիոյ ջուրերուն մէջ գտնուած միջոցին, արդէն նաւատորմը շատ մը անճարակութիւններ ըրեր է, ինչպէս կը պատմէ Դանիացի նաւապետ մը, ասկա մշուշի ժամանակ շատ մօտը կը գտնուէր Ռուսերուն, և շարունակ կը սուլէր, բայց Ռուսք պատասխան անգամ չեն տուեր։

*** Մուլմայն, Ուիճճիօ, Կրլ և Գօսայն ձկնորսանաւերուն նաւաստիները, ինչպէս նաև Գրէյնի վիրաւորները հարցաքննուելով, բացէ ի բաց հերքեցին թէ իրենց մօտերը Թորփիլանաւեր գտնուած ըլլային։ Այս վկայութիւնները արտաքին գործոց պաշտօնարանը հեռագրուեցան։

*** Ծովակալ Բօժտէնսթվէնսքի ուղղակի Զարին ալ հեռագիր մը ղրկելով, կը կրկնէ թէ ձկնորսանաւերուն մէջեղ երկու Թորփիլանաւեր տեսնուեցան առանց լոյսի, որոնք յարձակեցան ռուսական մարտանաւերուն առաջնորդ շղթային վրայ։ Ռուս նաւախումբը հանդիպեցաւ հարիւրաւոր ձկնորսներու, որոնց սովորական նշանները ցոյց տուաւ, երբ տեսաւ որ անոնց մօտ երկու Թորփիլանաւեր կային։ Ասոնցմէ մէկը իսկոյն անհետացաւ, մինչդեռ երկրորդը մինչեւ լոյս մնաց ձկնորսներուն քով, ինչպէս այս վերջիններն ալ կ'ըսեն։ Ձկնորսները կարծեր են թէ ռուսական թորփիլանաւ մըն էր անիկա, և ենթադրեր են թէ իրենց ոչ է օգնութիւն չէ երթար։ Բայց իրողութիւնը այն է թէ օտար թորփիլանաւ մըն էր ան, որ մինչեւ առաւօտ հո՛ն մնաց կամ անհետ եղողին սպասելու և կամ նորոգուելու համար։

«Ո՛չ մէկ մարտանաւ, կը վերջացնէ Բօժտէսթվէնսքի տարբեր կերպով պիտի չգործէր նոյն պարագաներուն մէջ։»

*** Լոնտոնի Էքսբրեսս Բերթին Թղթակիցը կը հեռագրէ Բեթերսպուրգէն թէ պաշտօնապէս հաստատուած է թէ Զարին ձեռքը հասած Բօժտէսթվէնսքի ծովակալին տեղեկագիրը ո և է տարակոյս չի թողուր թէ ռուս նաւատորմը իրօք թորփիլանաւերուն կողմէ յարձակում կրած է։ Թղթակիցը կը յարէ.—«Ռուսիա ապացոյցներ ունի իր ձեռքը հաստատելու համար թէ ձկնորսներուն տարմղիկին մէջ ճառքական թորփիլանաւեր կային։ Ամբողջ տեղեկագիրը պիտի հրատարակուի Զարին հաւանութիւնը առնուելէն վերջ։»

*** Զարը Ուրբաթ օր բոլոր Մեծ Դուքսերուն ընկերակցութեամբ օրսի գնաց, Լամսորֆ կոմսին և ծովային նախարարին հետ խորհրդակցելէ վերջ։

*** Ծովակալ Սըր Բօսթբրն Տօնվիլի հրամատարութեան տակ գտնուած անգլիական նաւախումբը հրաման ստացաւ շատ շուտով մեկնիլ հեղլէնական ջուրերէն։

*** Զօրավար Սթէօսէլ Շանկայի իր մէկ եւրոպացի բարեկամին նամակ մը գրելով կը խնդրէ Զարին և արքունիքին հաղորդել հեռաւոր երկաղը.— «Վերջին հրաժեշտս կուտամ Զեզի և ամէնուն։ Բարթ Արթուր իմ գերեզմանս պիտի ըլլայ։» Նամակը յետոյ կը պարզէ քաղաքին գէշ կացութիւնը։

*** Նախարարաց Խորհուրդէն վերջ անգլ. կառավարութիւնը հեռաւոր պաշտօնական զեկոյցը հրատարակեց.—

«Անգլիոյ և Ռուսիոյ միջեւ խզումի մը ամէն կարելիութիւն վերջնապէս մէկ կողմ թողուած է։

«Համաձայնութեան գլխաւոր պայմանները որոշուած են, և պայքարի նիւթ եղող խնդիրները երկու կառավարութեանց համար գոհացուցիչ կերպով պիտի կարգադրուին։

«Մէկ-երկու երկրորդական փոքր պարագաներ կը մնան, որոնց վրայ դեռ համաձայնութիւն գոյացած չէ։

«Ռուս կառավարութեան կողմէ անգլիական ծանուցագրին իբրեւ պատասխան որուելիք թուղթը գոհացուցիչ կը նկատուի։

«Համաձայնութեան գլխաւոր խարիսխն է վիճելի կէտերուն քննութիւնը յանձնել քննիչ մարմնի մը։ Մինչեւ այն ատեն ռուսական մարտանաւերը Վիկոյի առջեւ պիտի սպասեն»։

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Նայէ Ֆրայէ Բրէսսէի Հոկտ. 29 երեկոյեան տպագրութենէն

Պալֆուր իր ճառին մէջ ըսաւ նաեւ թէ ո՛չ ոք կրնար երեւակայել Հըլի առջեւ պատահած եղերերգութեան կարեւորութիւնը։ Պէտք էր անմիջապէս հաստատել և խորտակել ա՛յնպիսի նաւատորմիղ մը, որ իր իրաւունքի սահմանէն ա՛յսքան հեռու կ'ելնէ, ինչպէս երբեւ Ռուսիոյ ծովակալը։

*** Հիմակ այլեւս հաստատուած է թէ ֆրանսական կառավարութեան հրահանգին վրայ Մ. Քանպոնի ազդու միջնորդութիւնն էր որ խնդիրը համաձայնութեան մը բերաւ։

*** Թայմզ հեռաւեալը կը գրէ. — «Պալֆուրի բանախօսութիւնը ո՛չ միայն Անգլիոյ այլ նաեւ համօրէն քաղաքակրթի աշխարհին մէջ ուրախութեամբ պիտի ազնուուի, քանի որ տագնապը լուծում մը գտաւ վերջապէս։ Ռուս կառավարութիւնը արդարասիրութեան ոգիով տեղի տուաւ Անգլիոյ բոլոր պահանջումներուն, որոնք մեր կարծիքով նուազագոյն պահանջումներն էին Հըլի ողբալի եղերերգութեան հետեւանքով, և զորս բանի ուժով ալ պիտի գործադրէինք, ի հարկին։»

Տէյլի Թէլէկրաֆ կ'ըսէ.— Այս արդիւնքը ողջմտիա քաղաքականութեան, արդարութեան և քաղաքակրթութեան մէկ յաղթանակն է։»

Նոյն ոճով կը խօսի Լոնտոնի բոլոր գլխաւոր Բերթերը, ընդդիմադիր թէ կառավարական։

*** Ծովակալ Բօժտէսթվէնսքի տեսակցութեան մը միջոցին յայտարարեց թէ շատ կարելի է որ Անգլիա նպաստաւոր առիթի մը կը սպասէր օգտուելու համար Ռուսիոյ դէմ։ Եթէ նոյն իսկ անգլիական նաւատորմը դէմ ելնէ, ըսաւ ծովակալը, ես դարձեալ առաջ պիտի երթամ, փառաւոր մահ մը փնտռելով։ (Բայց վերջին լուր մը կ'ըսէ թէ Բօժտէսթվէնսքի հիւանդացեր է, ոմանք կը կարծեն թէ ասիկա պատատուոր կերպ մըն է հրաժարական տալու իր ծովակալութեան պաշտօնէն, ինչպէս կը պահանջէ Անգլիա։)

*** Անգլիական մարտանաւերը Սպանիոյ ջուրերուն մէջ շղթայ մը կազմած են և կը դիտեն Պալթիկի ռուս նաւատորմին ընթացքը։ Ծովակալ Բօժտէսթվէնսքի և ռուս կառավարութեան մէջեւ ամբողջ օր մը շաբաթական հեռագրի փոխանակութիւններ եղան։ Բօժտէսթվէնսքի իր կառավարութեան հրամանաւ յետադեց իր նաւատորմին մեկնումը։ Մարրիսի ճարտնական դեսպանը արտաքին գործոց նախարարին հետ տեսակցելով, պահանջեց որ ռուս նաւատորմը Սպանիոյ ջուրերէն հեռացուի։

*** Բորթ Արթուրի կացութիւնը խիստ ծանրացած է վերջին լուրերուն նայելով։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԶՈՒԲԷՍԱ ԵՎ ՔԱԼԲՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԹԱՆՃԷՐ, 30 Հոկտ. — Մարոքեան իշխանութիւնները այժմ Թանճէր գըտնուող ռուսական նաւարաժնին 21 մարտանաւերուն արտօնութիւն տուին ածուխ և ջուր առնելու։

ԼՈՆՏՈՆ.—Իրաւարարական արտասովոր ատեան մը գումարուեցաւ Լահէյի մէջ, Անգլիոյ և Ռուսիոյ միջեւ ծագած Հիւսիսային ծովու խնդիրը կարգադրելու համար։ Իրաւարար ատեանը քննութիւն մը պիտի կատարէ Հիւսիսային ծովու դէպքին վրայ։ Այս պատճառաւ, այժմ Վիկոյի նաւանանգիստը գտնուող ռուս մարտանաւերը հրաման ստացան նոյն նաւանանգիստէն չմեկնելու, մինչեւ որ քննութիւնը աւարտի։

—Լահէյի իրաւարար ատեանին քննութիւնը այսօր սկսաւ այն իրողութեանց վրայ որոնք պատճառ եղան Հիւսիսային ծովու միջադէպին։

ՎԻԿՕ. — Պալթիկի նաւատորմին հրամատար ծովակալ Բօժտէսթվէնսքի, որ հոս կը գտնուի, ծանրապէս հիանդացաւ։ Ցամաք հանուեցաւ իր վիճակին պատճառաւ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ. (Պատօնական).— Վերին հրամատար զօր. Գուրբաթքին Հոկտ. 29 թուով կը հեռագրէ.—«Բացի յառաջապահի քանի մը թեթեւ ընդհարումներէ, որոնք ինքնին անկարեւոր են, Հոկտ. 28ին ս՛ և է ճակատամարտ տեղի չունեցաւ երկու բանակներուն միջեւ»։

—Զարը երկար ունկնդրութեան մը ընդունեց այսօր անգլիական Դեսպանը։

ԹԱՆՃԷՐ.—Ռուսական երկու նաւարժիններ, որոնք 21 մարտանաւ կը պարունակեն, որոնց 10ը զրահաւոր և 7ը Թորփիլանաւ, այժմ հոս կը գտնուին։ Ֆէլլէրեցիներ և Էնքիս ծովակալներուն հրամատարութեան ներքեւ միացած։ Սպաներէն ոմանք միայն ցամաք կ'ելնեն, բայց ծայրագոյն գաղտնապահութիւն մը ունին։

ՎԻԿՕ.—Նաւանանգստին հրամատարը Ռուս ծովակալին հաղորդեց Սպանիոյ կառավարութեան արտօնութիւնը՝ Վիկոյ մնալու որչափ ատեն որ քննութիւնը պահանջէ։ Բայց Ռուս նաւաստիները կը շարունակեն ըսել թէ նաւարարին այսօր իսկ պիտի մեկնի Վիկոյի նաւահանգիստէն, և թէ նաւուղիները արդէն մարտանաւերուն մէջ կը գտնուին։

ԹՕՌԻՕ.—Մարեալ Օեամ կը հեռագրէ.—Ամսոյս 27ին, Ճարոնցիներուն կողմէ Վայթաօշանի գրաւուելէն վերջ, Թշնամին, 28ին, առաւօտեան մինչեւ կէս օրէն ետք, անդադար ռմբակոծեց այդ դիրքը։ Յետոյ անդադարաց։ Ուրիշ կարեւոր կռիւներ տեղի չունեցան Հոկտ. 28ին։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ.— Տացիարեւ այսօրուան Թուով կը հեռագրուի Ռուս հեռագրական Գործակալութեան.— Ճարոնցիք յառաջացեալ դիրքերու վրա զգալի գործունէութիւն մը ցոյց տուին այսօր։ Սամարայի գունդէն թեթեւաձիներու ջոկատ մը օրն ի բուն կռուեցաւ, փոխ առ փոխ յաջողութեամբ։ Թշնամի հեծելազօրաց գունդի մը դէմ։ Ճարոնցիք գիշերը գրաւեցին Թիթեան գիւղը զոր մեր զօրքերը հրկիզած էին։

ՎԻՆՆԻԱ. — Քաղաքական բոլոր շրջանակներուն մէջ համոզում կայ թէ անգլեւռուս խնդիրը խաղաղական լուծում մը պիտի ստանայ։ Կը հաստատի թէ երկու տէրութիւնները համաձայն են խնդիրը իրաւարարութեան մը թարկելու, որ պիտի վճռէ զայն Լահէյի պայմանագրին 9, 10 և 3րդ յօդուածներուն հիմերուն վրայ։ Պալթիկի նաւատորմը Վիկօ պիտի մնայ, մինչեւ որ վճիռը տրուի։ Հոս ստացուած հեռագիր մը կը հաստատէ այն իրողութիւնը թէ այս ծրագրին նախաձեռնումը Ռուսիոյ կը վերաբերի։

—Բեթերսպուրգէ կը հեռագրուի թէ ծովակալ Ալեքսեվ շնորհաւորեց զօր. Գուրբաթքի՛ը, Մանչուրիոյ բանակին վերին հրամատար անուանուելուն համար։ Կը հաստատի թէ անոնց յարաբերութիւնները յոյժ սիրալիր են։

—Գէրնէ կը հեռագրուի թէ միջազ-

գային Խորհրդարանական Աջեանը հրաւիրեց խորհրդարանական Խորհուրդին անդամները իրենց բոլոր ազդեցութիւնը ի կիր արկանել, որպէս զի Լահէյի մէջ Խաղաղութեան Դեսպանախորհրդոյ մը գումարման համար նաիսկ Ռուզվէլթի հրաւէրը բոլոր կառավարութեանց կողմէ հաւանութիւն ու աջակցութիւն գտնէ։

—Վիկոյէ կը հեռագրուի թէ ծուսակալ Թոժտէվէնսքի Սպանիոյ կառավարութենէն արտօնութիւն խնդրեց իր մարտնաւերուն հետ Վիկո մնալու, մինչև քննութեան աւարտումը։ Զէղոք տերութեանց հետ կարգեաց փոխանակումէ մը վերջ, այս թոյլատուութիւնը շնորհուեցաւ, բայց Վիկո գտնուող մարտնաւերուն համար միայն։

ՄԱՏՐԻՏ. — Երեսփ. Ժողովին մէջ, քանի մը երեսփոխաններու դէմ դատ բանալու համար խնդրուած արտօնութեան վիճաբանութեան առթիւ, քննդիմադիր կուսակցութիւնը խափանարար ընթացք մը բռնեց։ Աղմկալի տեսարաններ և կռիւներ տեղի ունեցան։ Նիստը երէկ իրիկուընէ ի վեր կը շարունակուի։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ՇՆՈՐՀԱՁԱՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Տ. Տ. ՍԱՀԱԿ Բ.

ՊՕԼՍՈՅ ՄԷՋ

Ս. Կաթողիկոսը երէկ դարձեալ մարզի օրը աշխատեցաւ Կիլիկիոյ Վիճակներուն եկեղեց. և կրթ. գործերու մասին։

*** Պիւլճիկի առաջնորդ Գեր. Տ. Մսվսէս եպս. Կէօմրիւքճեան հետեւեալ շնորհաւորական հեռագիրը ղրկած է Կիլիկիոյ Վեհաշնորհ Կաթողիկոսին. — «Թեմական այցելութենէ վերադարձիս որդիական բերկրութեամբ իմացայ ձեր Բարձր Սրբազնութեան Գոլիս ժամանելը, Վեհ. Սուլթանին ներկայանալով առաջին կարգի Օսմանիէ բարձր պատուանշանին արժանանալը և ամբողջ Գոլսոյ ժողովրդեան կողմէ Ձեր Ս. Օծութեան ընծայուած արտակարգ պատիւները։ Այս աւետիսը անբացարելի հրճուանքով ոգեւորած է որդիական սիրտս, և կը բարեմաղթեմ որ Բարձրեալն Աստուած Ձեր Բարձր Սրբազնութիւն միշտ երջանկութեան և բարօրութեան մէջ պահէ, և Կայս. բազմամիւ շնորհներու և բարեհաճութիւններու արժանացնէ»։

ՕՐԹԱԳԻՒՂԻ Թաղ. Խորհուրդի հոմեմասականի մնացած երեք անդամներուն ընտրութիւնը կատարուեցաւ Կիրակի օր, 278 քուէարկուներէն 130ին մասնակցութեամբ։ Այսպէսով Օրթագիւղի Թաղ. Խորհուրդը կազմուեցաւ հետեւեալ եօթը անձերէն. — Միհրան էֆ. Խանճեան, Կարապետ էֆ. Խաչատուրեան, Ժիրայր էֆ. Արզումանեան, Խաչէն էֆ. Սարգսեան, Երուանդ էֆ. Եսայեան, Յակոբ էֆ. Թօքաչեան, Միքայէլ էֆ. Նորատունկեան։

Կը շնորհաւորենք Օրթագիւղցիները իրենց այս բարեյաջող ընտրութեան համար, քանի որ նորընտիր Թաղ. Խորհրդոյ անդամները ծանօթ են արդէն իրենց եկեղեցասիրութիւնովն ու կրթասիրութիւնովը։

ԳՐՆԱԼԸ ԿՂԶԻԻ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ Կիրակի օր յատուկ Ս. Պատարագ և Հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Թաչեան ընտանիքին ննջեցեալներուն հոգւոյն համար։ Ներկայ էին Վսեմ. Սարգիս էֆ. Թաչեան և Թաչեանց պարագաները։ Պատարագէն ետքը, մատաղ բաժնուեցաւ կղզիին ժողովուրդին։

ՏՕՔՊ. Ե. Ա. Ճէճիզեան, Լիմասոլի (Սկովտիա) Համալսարանի շրջանաւարտ, վերջերս իր վկայականը կայս. Բժշկ. Վարժարանէն վաւերացնել տալով, քանի մը օր առաջ վերադարձաւ իր ծննդավայրը, Աստարազար, ուր արուեստը ի գործ պիտի դնէ։

ԱՆՑԵԱԼ ՇԱԲԱԹ օր Վիենայի ճամբով Գոլիս ժամանեց Հայկ էֆ. Կիւէնեան, որ իր երաժշտական ուսումը կատարելագործելու համար Եւրոպա գացած էր։ Այս երիտասարդ ջութակահարը, որ հոս իր ուսուցիչներուն կողմէ այնքան գնահատուած էր, Եւրոպայի մէջ ալ ընդունելութիւն գտած է իր թիրքերով, որոնց կատարելագործումը փայլուն դիրք մը կը վերապահէ իրեն։ Գոլսոյ ֆրանսական թերթերը գովեստով կը խօսին Հայկ էֆ.ի վրայ, որ ասկէց առաջ Էլէքթ մը պատրաստած էր հանգուցեալ Տիկին Վերժին Կիւլպէնկեանի յիշատակին։

ԿՅՈՒՆՔԵՐ

ՎԱՂԱՐՇ.— Անդրանիկ որդի Գրիգոր էֆ. Սարայտարեանի կնքահայր Պ. Յովհ. Տրղեան՝ փոխանորդաբար իր եղբօրը Մկրտիչ էֆ. Տրղեանի. Պարտիզակի Ս. Յակոբ Եկեղեցւոյ մէջ։

Տ. ԵՂԻՇԷ ԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ

ՊԱՐՏԻԶԱԿԻ ՄԷՋ

ՊԱՐՏԻԶԱԿ, 16 Հոկտ. 1904

Որքան բուռն նոյնքան անկեղծ համակրութեան արտայայտութիւն մը տեսնելու համար պէտք էր ներկայ գտնուիլ 13 հոկտ. Չորեքշաբթի իրիկուն՝ երբոր Տ. Եղիշէ եպսկ. Դուրեան իր մուտքը կ'ընէր հոս։ Անգամ մըն ալ Պարտիզակցին իր երախտագէտ սրտին մաքուր զգացումները մէջտեղեց այս առիթով և ապացոյցը տուաւ իր՝ Դուրեան Սրբազանի համակրողներուն առաջիններէն ըլլալուն։ Որոշուած օրն էր այդ, ուր տեղացի պատգամաւորներ պիտի վերադառնային Սրմաչէն՝ հեռերնին առնելով Գեր. Հրաւիրեալը, որ եղած խնդրանքը այսպէս պատուելով՝ բոլոր գիւղին մէջ ուրախութեան զարթնումի մը ծնունդ տուած էր։

Օրը ձիաւորներուն էր, առտուն կանուխ՝ քահանայ, Թաղ. Խորհուրդի անդամ և Ուսուցիչ ճամբայ ելած էին արդէն դիմաւորութեան. և երիտասարդներ ու դպրոցի աշակերտներ ալ կը փութային նոյն նպատակով գիւղէն մեկնիլ. ծերեր՝ «Եղիշէ վարդապետ» և աւելի նորեր իրենց սիրեցեալ Սրբազանը պիտի ընդունէին սրտաբուխ մեծարանքներով։ Դիտելի սիրուն պարագայ մըն է որ, հիները կը նախամեծարեն Սրբազանը «Եղիշէ վարդապետ» կոչել՝ տարիներ առաջուան իրենց եկեղեցիին պերճախօս Բարոզիչը աչքի առջեւ բերելով։

Մութը կը կոխէր ու ճամբուն վրայ սպասողներու թիւը կ'աճէր երթալով, բայց Սրբազանին որքան պատկառազդու նոյնչափ մըն ալ համակրելի դէմքը դեռ չէր երեւնար. վերջապէս կէս մը տիրող մութէն և կէս մըն ալ անձրեւի շաղերէն բազմութիւնը ստիպուեցաւ ցրուիլ՝ «եկա՛ն» հաւանական բացագանչութեան սպասու նորէն։ Ժամը մէկն էր արդէն երբոր զանգակահարութիւն մը Գեր. Հիւրին գալուստի աւետիսը կուտար, բոպէի մը մէջ եկեղեցին խռնուեցաւ մեծ ու պզտիկ, ծեր ու տղայ Պարտիզակցին. փողոցներու ամէն անկիւններէն խումբեր կը շտապէին հոն, որուն պատուհաններէն դուրս ցատքող լոյսի դեղին ժապաւէններ՝ միջոցին մութը կ'ասղնտէին։

Բիւր յեսոյ Սրբազանին՝ Տաճարին վաղեմի ծանօթ ձայնին՝ շեչտերը սկսան հատիկ հատիկ արտասանել «Ուրախ եղէք» Սաղմոսը՝ քահանայի մը ընկերակցութիւնով. չարականներու աւարտումէն յետոյ աղօթ տեսարան մըն էր որ կը պարզուէր՝ երբոր բազմութիւնը կ'ուզէր Աջը առնել Ն. Գերապատուութենէ։ Մասնաւորաբար, դպրոցական տղաքներ երբոր խորին ակնածանքով կը շրջապատէին Սրբազանը, աւագերէց Հօր հնչուն ձայնը կ'ըսէ.

—Սրբազա՛ն, ասոնք ալ դպրոցական տղաքներ են, թոռնե՛րդ են։

Սրբազանին մեղմոյշ ակնարկը աւելի լայնօրէն կը յայտնի իր շուրջը՝ շրթունքներէն շռայլուած օրհնութիւնը չեշտելով։

Կառքով ճամբորդութենէն յոգնած և Դպրեվանքէն մեկնելուն առթիւ օրուան հրաժեշտի բուսական սրտագեղ ձեւակերպութիւններէն ազդուած՝ Սրբազանը առաջնորդուեցաւ իրեն համար որոշուած բնակարանը, հանդըստանալու համար ժամ առաջ, իսկ ժողովուրդը՝ իր հիւրընկալ ըլլալուն ուրախ՝ հետզհետէ ցրուեցաւ, գիշերային սիրալիր ընդունելութիւն մը ընծայելէ յետոյ։

Հինգշաբթի և երեկ, Ն. Գերապատուութեան բարի-գալուստի այցելութիւն տուին բազում պաշտօնական ու անպաշտօն համակիրներ, որոնցմէ օրանց պիտի փոխադարձէ յառաջիկայ կիրակիէն յետոյ, քանի որ գալ շաբթու մինչեւ կէսը հոս պիտի մնայ։

Երեկ իրիկուն (Ուր.) եկեղեցի իջնելով իր առաջին քարոզը խօսեցաւ, նիւթ ունենալով Գոլոս Առաքելին «Աստուածպաշտութիւնն ալ մեծ շահաւետ մըն է» խօսքը։ իմաստասիրական հմուտ տեսութեան մը մէջ պատկերացուց մարդերուն իրարու հետ ունեցած յարաբերութիւնները, որոնք քաղաքակրթութիւնը շինած են, և շատը իր ազնուական տեսակէտէն առնելով ցոյց տուաւ զայն իբրեւ գլխաւոր օժանդակ համայնքներու բարօրը զարգացումին. պարզելէ վերջ մարդուն իբրեւ ընկերական էակ նմանութեամբ հետ ապրելու համար շատու խնդրին նախամեծարութիւն տալը՝ ծանրացաւ այն Աստուածային բիւր շնորհներուն վրայ, որոնք մարդը, առնչութեան մէջ կը դնեն գերագոյն էակին հետ և անոր պարտական կը դարձուցնեն շարունակ. միւս կողմէն՝ բացատրեց թէ մարդ իր ձեռք ձգած հացի բերկրին համար նոյն իսկ սիրով տուած զոհաբերութենէն պակաս չափով կը փոխարինէ Աստուածային քուսի շնորհները։

Ներքին նոյնպէս ապագային բարօրութեան օժանդակութիւն մը բերելուն համար կրկնապէս փոխարինութեան արժանի են. և Յիսուս որ «վաղուանը մի՛ խորհիք» ըսած է մեզի՝ ինքը արդէն պատրաստած է մարդուն համար երջանիկ հանգրուան մը որուն կարելի է հասնիլ պարկեշտութիւնով, խղճի հանդարտութեան ապահովութիւնով. ուրեմն պէտք է Աստուածպաշտութիւնն ալ նկատել շահաւետ մը, և ամէնէ՛ն լաւագոյնը՝ քանի որ հոգեկան վիճակի անդորրութիւնը կը շնորհէ մեզի։

Քարոզը, որ խռնուած բազմութեան մը առջեւ, կը տրուէր, ամէնէն հիանալիներէն էր Դուրեան Սրբազանի առեղծաբանութիւններուն. պաակերոտ բացատրութիւններ, գեղակերտ պարբերութիւններ ու զատորոշուած չքնաղ բառեր «Անառակը» ստորագրող Բերթոյ Սրբազանին առոյգ ձայնին հետ հմայք մը կը դառնային՝ ազդեցութիւնն ներգործելու համար բոլոր ունկնդիրներուն վրայ. այնպէս որ՝ երեք քառորդ տեւողութենէ մը ետքը երբոր Գեր. Քարոզիչը վերջին «ամէն»ը կը թրթռացընէր, ունկնդիրները հոգեկան վերազարթնումի մը տպաւորութեան տակ կը զգային ինքզինքնին։

—Երէկ իրիկուն, Արմաչէն գիւղս հասաւ նաև Տ. Թորգոմ Մ. Վ., հետն ունենալով չորս բարեչնորհ Սարկաւագները՝ Արշաւիր, Հմայեակ, Անուշաւան ու Հայկ։ Հոս կը գտնուին արդէն Տ. Գարեգին ու Տ. Եղիշէ վարդապետները՝ իբրեւ ուղեկից Ն. Սրբազնութեան։

ՄԵԼՔՈՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Շաբաթ օրուան Բիւզանդիոնի խմբագրականի բաժնին մէջ զարմացմամբ կարդացի թէ «Կիլիկիոյ վեհաշնորհ կաթողիկոսին ամէն կողմէ ընծայուած արտակարգ պատիւները սմանց նախանձայուզութեան և ընդ ակամբ հայեցումներու տեղի տուեր են»։ Նախանձը և ընդ ակամբ հայելը ընդհանրապէս ատելի՛ անանձնական ուրիշ ատելի՛ անանձնական մը կրնայ ուղղուիլ։ Այս պարագային ալ ամէն օր կը վկայէ թէ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին եղած պատիւները ոմանց նախանձայուզութիւն եւ ընդ ակամբ հայիլ չպատճառելէ զատ, ընդհակառակն այդ ոմանցը գոհութեամբ կը տեսնէ որ Հայ Եկեղեցւոյ զաւակները բարեպաշտական ջերմ զգացումէ մղուած, այսչափ ջերմ սիրով կը վերաբերուին եկեղեցական պետի մը։ Բաց ասի, այդ «ոմանք»ը ամէնէն առաջ Ազգային Վարչութեան հետ ի՛նքնուրեց Կիլիկիոյ Կաթողիկոսին արժանի եղած պատիւը, և այսուհետեւ պատճառ մը չունի անոր մէջ թերանալու։ Հետեւաբար այս կարգի հրատարակութիւններով մաքեր պղտորելը գովելի չէ։

***

ԳՈՎԵԼԻ ՀՇԵՌԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՄԸ!

Առջի օր երբ Կէտիկ Փաշայի վերի կողմը կը գտնուէի, նշմարեցի խումբ մը պզտիկներ, որոնք յորդառատ տեղացող անձրեւին ու հիւսիսային հովին տակ կը դեգերէին, կամ աւելին կը դողային, բողոքականներու վարժարանը եղող Կարկուտին դրանը առջեւ։ Փոքրիկները դրանը բացուելուն կ'սպասէին։

Ներքին յուղումս դրդեց զիս, որպէսզի հարցնեմ թէ՝

—Ինչո՞ւ կ'սպասէք հոս։

Մէջերնէն բաղդատաբար քիչ մը մեծկակը յառաջ գալով պատասխանեց.

—Ժամը չգիտնալով կանուխ ենք եկեր և դուռին բացուելուն կ'սպասենք կոր։

Ժամացոյցս հանելով կը նայիմ։ Ամենքն ալ վրաս վազելով միաբերան.

—Քանի՞ է, քանի՞ է, կը գոչեն։

—Երեք։ կը պատասխանեմ։

Նոյն վայրկենին փոքրիկ բերանները միահաղոյն բողոքի ձայներ կը բարձրանան «Ժամը երեք է եղեր... ինչո՞ւ չեն բանար կոր։»

Ցանկարծ ուրիշ ձայն մը, «Նա՛, նա, միւսիւ Թադէոսը կուգայ կոր, հիմա պիտի բացուի»։

Ետիս դառնալով գիրկը նպարեղէններու տոպակներ գտնուող երիտասարդ մը կը տեսնամ որ գրպանէն բանալի մը հանելով դրանը կը խոթէ։

Տղաքները զիս մոռնալով դուռը կը պաշարեն վայրկեան մը, ներս խուժելու հրճուանքով ոգեորուած։ Սակայն դժբաղդաբար նորեկը խրոխտ ձայնով մը,

—Դեռ տա՛սը վայրկեան կա՛յ, տա՛սը, կ'որոճայ։

Փոքրիկները յուսահատ չեչտով,

—Բայց, կը մտնե՞ք կոր... կը յարեն ուսերնին վեր վեր անկած։

—Կը մտնե՞ք կոր մի, նստեցէ՛ք, ես մերկ կը պտտիմ կոր տէ բան մըն ալ չեմ զգար կոր, կը պատասխանէ անտարբերութեամբ։

Ա՛լ զգացած ցաւս ու ցասումս իրար խառնուելով չկրցի կանգ առնել անընդհատ տեղատարափին տակ ու արագաքայլ հեռացայ։

Շիտակը Եւրոպական խիստ գովելի ճշդապահութիւն...։

Ցարգելի ծնո՛ղք, արդեօք առանկ ճշդապահութիւններ ուսումնասիրելու համար օտար դպրոցներ կ'ուղարկէք ձեր հոգեհատորները։

Ատուած մի՛ արասցէ, եթէ այդ իրենց թեթեւ վերարկուներուն մէջ, այս ցուրտ ու անձրեւային եղանակին հիւանդութիւն մը պատահի, միթէ ոտարը պիտի կրնայ զանոնք դարմանել։

Մ. Ս. ԱԼԱՃԱՃԵԱՆ

ՄԱՆԶՈՒՄԷ

Կը ճանչակցինք Նամակագրին և կը խնդրենք որ այդ վարժարանին տեսչութիւնը իր ճշդապահութիւնը աւելի ուրիշ տեղերու վերապահէ և մեր տղաքը որ ոչխարական համակերպութեամբ Հայ դպրոցները ձգած իրենց կը դիմեն, գոնէ ասանկ քմահաճոյքներու չզոհուին։

Կարդալ Դ. Երես «Իւնիօն»
Ապահովագրական Ընկերութեան ազդ.

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

31 Հոկտ. 1904

Հեռագրական գործակալութիւնը դիւղերը մինչեւ ուշ ատեն Բարիզի Պօրսային գիները չհաղորդեց մեզի։

ՐԷՍՄԻ

ՆԸՇԱՆ

Խիւսավէնտիկեար վիլայէթի մէճլիսը իտաէլ ազասրնտան սատ. Հանի Ալի բաշա հաղրէթլէրինէ իքինճի ռիթպէէնէ Մէհմետի Նշանը զիւանը իհսան պուրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՊՈՒԿԱՐԻԱ. — Սերպիոյ թագաւորը Սոֆիայի մէջ.— Սերպիոյ Բէթէր թագաւորը, որ շաբաթ օր մեկնած էր Պելկրատէ երէկ Սոֆիա հասաւ։ Թագաւորին կ'ընկերանային Սերպիոյ Վարչապետ Մ. Մավա Կրուիչ, Արտաքին Գործոց Նախարար Մ. Բասիչ և Պելկրատի Պուլկար Գործակատար Մ. Քէզապչիէֆ։ Խանդավառ ընդունելութիւն մը եղաւ։ Կայարանին մէջ ընդունուեցաւ Ֆէրդինանտ իշխանէն, որ չրջապատուած էր քաղաքային ու զինուորական բարձր պաշտօնատարներէ։ Սոֆիայի քաղաքապետ Մ. Նիքոլէվ Բէթէր թագաւորին արծաթ ափսէ մը մէջ հաց և աղ ներկայացուց, Սլաւ հին սովորութեան մը համաձայն։

Պէլկրատէ կը հեռագրեն հետեւեալները։ — Սերպիոյ պաշտօնաթերթը կը հրատարակէ արքայական Ուքազ մը որով Ելմտական և Ներքին Գործոց Նախարարներուն կը յանձնուի հանրային իշխանութեան գործադրութիւնը, Թագաւորին, Նախարարապետին և Արտաքին գործոց Նախարարներուն բացակայութեանը տակն։

Սերպ պատերազմական նախարարը չկրցաւ հեռաւոր թագաւորին Պուլկարիա ուղեւորութեան, հիւանդութեան պատճառաւ, որով հարկադրուեցաւ Պէլկրատ մնալ, թէև Պուլկար կառավարութիւնը մեծ կարեւորութիւն կուտայ անոր ներկայութեանը Սոֆիայի մէջ։

Սամուրովա սերպ թերթը, խօսելով Սերպիոյ թագաւորին Սոֆիա այցելութեան վրայ, կ'ըսէ. — Այդ ուղեւորութիւնը բարեկրթութեան գործ մը ըլլալով, պիտի ամրապնդէ բարեկամական սերտ յարաբերութիւնները, որոնք հաստատուեցան Նիշի մէջ Սերպ թագաւորին և Պուլկար իշխանին տեսակցութեան պահուն, տեսակցութիւն մը որ պաշտօնական այցելութեան մը հանգամանքը ունէր միայն։

*** Սօպրանիէին բացումը.—Պուլկարիոյ Իշխանը Սօպրանիէին բացման առթիւ իր սովորական ճառը կարդալով, յայտարարեց թէ Պուլկարիոյ մէջ երկրագործութիւնը և վաճառականութիւնը կը յառաջդիմեն, որով հասոյթներուն մէջ հաւասարակշռութիւն կը տեսնուի։ Իշխանը յայտարարեց նաեւ թէ ելեւմուտքը և Պուլկարիոյ դրամական վարկը հաստատուն են։

ՌՈՒՍԻՈՅ Նիքոլա Զարին գահակալութեան տարեդարձին առթիւ, այսօր ռուս դեսպանատան մէջ գոհաբանական արարողութիւններ և ընդունելութիւններ պիտի կատարուին։

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ օսմ. քօմիսէր Սաադդ էլ-Մուլիքէ փաշա առջի իրիկուն Սոֆիա ժամանեց։ Կայարանին մէջ ընդունուեցաւ քօմիսէրութեան պաշտօնատարներէն և իշխանին ու պուլկար կառավարութեան ներկայացուցիչներէն։

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆԵՐԸ. — Իտալիան դեսպանատունը առջի օր իր Բերայի պաշտօնատունը փոխադրուեցաւ։

*** Գերմանի դեսպանատունն ալ վաղը կը փոխադրուի Բերա։

*** Ֆրանսական դեսպանատան խորհրդական Մ. Պապոթ շաբաթ օր պաշտօնապէս այցելեց Ֆերիգիւղի Սէօռերու հասատատութեան կցուած նոր չէնքը դոր չինել տուաւ Թուպիճի ընտանիքը 10,000 ասկիի ծախքով։

ՀՆՈՒԹԵԱՆՑ ՕՐԷՆՔԸ. — Հնութեանց օրէնքին 17րդ յօդուածը հետեւեալ կերպով բարեփոխուեցաւ. — Հնագիտական պեղումներ կատարելու պաշտօնական արտօնութիւն տալու համար պէտք է նախ հաստատել թէ պեղումները վնաս չհասցնեն ամրութեանց և բերդերու, կառավարական չէնքերու և հանրային պէտքերու։ Երկրորդ՝ եթէ պեղումները մասնաւորներու և հասարակութեանց գետիններու մէջ կ'ըլլան, եթէ սեփականատէրները հաւանին և եթէ կայս. թանգարանը պէտք դատէ, յիշեալ գետինները պիտի գնուին կամ վարձուին խուզարկութեանց չրջանին։ Երբորդ՝ խուզարկուները երաշխաւորագին մը պիտի ձգեն, որ պիտի որոշուի Թանգարանին համաձայնութեամբ։ Այն պարագային երբ այս պայմանները լրանան, կրթական նախարարութիւնը արտօնութիւնը կուտայ։ Արտօնութեան չրջանը երկու տարին պէտք չէ անցնի։ Բայց, ակամայ պատճառներով, աշխատութեանց սկսելէն առաջ և արտօնութեան լմնալէն ետք, նախարարութիւնը կրնայ նորոգել պայմանաժամը, կայս. թանգարանին հետ համաձայնուելու։

ՕՏԱՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պետական Խորհուրդը ասկից առաջ որոշած էր օտար վիճակահանութեանց տոմսերու վաճառումը արգիլել և ծախողներէն առաջին անգամ 1—3 ասկի և երկրորդ անգամ 3—10 ասկի առնելով։ Կայս. Իրաւք մը վաւերացուց այս որոշումը։

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ. — Բաղաքապետութիւնը նկատելով որ առջիկայ Բամազանին մէջ, Տիրէգլէր Արասիի թատրոնները հրդեհի դէմ միջոցներ չունին և ատանկ պարագայի մը մէջ մեծ աղէտը կրնայ պատահիլ, բացարձակապէս արգիլեց ներկայացում տալ այն թատրոններուն մէջ, որոնք զգուշական միջոցներ չունին։

ԱՇԻՐԷԹՆԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԸ. — Այս վարժարանը մասնաւոր հրահանգի համաձայն, մինակ վրանարկակ աշիրէթներու զաւակները պէտք է ընդունուին։ Բայց նկատելով որ քաղաքացի աղաք ալ կը ղրկուին, արգիլուեցաւ այս բանը։

ՊԱՏՈՒԱՍՏԸ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ.—Ներքին գործոց Նախարարութիւնը ծանոյց բոլոր նահանգները որպէս զի մեծ ու պզտիկ ամէն մարդ պատուաստուի։

— Առողջապահական խորհուրդին հելլէն պատուիրակը ծանոյց իր կառավարութեան թէ Յունաստանէն Թուրքիա եկող ուղեւորները պէտք չէ արտօնել երբ պատուաստուած չեն։

ՊՐՈՒՍԱՑԻ ՇԵՐԱՄԱԲՈՒԹԱԿԱՆ վարժարանին այս տարուան 40 շրջանաւարտներուն մէջ կան հետեւեալ Հայերը.— Տեւրք, Լեւոն Մկրտիչեան՝ Պրուսացի, Յակոբ Ալեքսանեան՝ Աստրազարցի, Մովսէս Զաֆարեան՝ Հալէպցի, Սարգիս Բէճէլեան՝ Հալէպցի, Եփրեմ Ֆրէնկեան՝ Հալէպցի, Զաքէոս Ալանեան՝ Կեսարացի, Նուպար Շամլեան՝ Պոլսեցի, Դէորգ Զաքրեան՝ Մարմարաճգցի. Յարութիւն Թոգաթեան Բէօթահեցի. Յր. Արզումանեան Պանտրմացի, Ռուբէն Պետիկեան՝ Լիազարքէոյցի, Մկրտիչ Մոմճեան՝ Բազարքէոյցի, Յակոբ Գուլումճեան՝ Ուշագցի, Նազարէթ Ճիզմէճեան՝ Աստրազարցի, Բերբէք Փափազեան՝ Ագիսարցի, Գողոս Քէչեան՝ Սվազցի, Խաչատուր Յովհաննեան՝ Մալաթիացի, Սեդրաք Մոմճեան՝ Մալաթիացի և Լութֆիք Խարբուլեան՝ Խարբերդցի։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՀՈՎԱՐՏԱ ԱՏԱՄՆԱԲՈՅԺԸ ԵՒ ՏՈՌՈՐԸ. — Հովարտաները մինակ կոչակաթներէն կամ Բերայի... վարժարաններէն չեն ելլեր։ Աստմնաբոյժներն ալ և բժիշկներն ալ սկսան։ Այսպէս, աստմնաբոյժ Մելքոն էֆ. և Սագրզ Աղամ բնակող Տօքթ. Գողոս, յաբաթ գիլեր քիչ մը զբօսնելու համար Գրիսթալ կ'երթան։ Հոն, քովերնին կը կանչեն աղջիկ մը, կը նստեցնեն և աստուածասիրութեան մէջ թերի չընելու համար երկու չիչ ալ գինի կը խմցնեն։ Բայց խմելուն վերջը չէր գար,... ուենելու էր։ Անմիջապէս կը կանչեն խառնօնը որ երկու չիչ գինիի համար 100 ղրուշ կը պահանջէ։ Օխա մը գինի՝ 100 ղրուշ... անմարսելի էր աս, քանի որ ատամնաբոյժը ո՛վ գիտէ քանի ակռայի ցաւեր անցուցած և բժիշկը քանի՛ լուծողական տուած էր՝ այդքան դրամ մը վատնելու համար։ Ուստի, առարկութիւն կ'ընեն, խնդիրը կը տաքնայ։ Սակայն, այդ Քաֆէ-Շանթանը ասանկ պատահարներ նկատի առած և յատուկ մարդ մըն ալ բռնած է, յանախորդ... ծեծելու համար։ Այս մարդը, որ Սոթիրի կը կոչուի, անմիջապէս աթոռ մը առնելով կը յարձակի ատամնաբոյժին և բժիշկին վրայ, և միւս սպասարկուներուն աջակցութեամբ լաւ մը կը տփէ այս դժկամակ հովարտաները։ Ատամնաբոյժը, որ կ'երեւի թէ արուեստին պատիւ բերելու համար ակռաները ոչնչէ սրած էր, կռիւին մէջ կը խանձէ Սոթիրիի մարը։ Տակն ու վրայ, աթոռ գաւաթ, վերջապէս ոստիկանութիւնը կը հասնի և ամէնքը մէկէն Կալաթա Սէրայ կը տանի։ Բայց հոս չլմնար գործը։ Գրիսթալի անօլէնը Լէոնիտաս գինիին 100 ղրշ.էն զատ 600 ղրշ. ալ վնասի հատուցում կը պահանջէ, յանախորդներուն ցրուելուն համար։ Միւս կողմէ, դիրկենդխառնութեան առեն, այդ սրճարանին սպասարկուները Մելքոն էֆ.ի ժամացոյցը և հովանոցը կը չորթեն։ Ցաւալի է որ բժշկութեան պէս հանրային և փափուկ ասպարէզի մը անդամները կը յանախեն Գրիսթալի պէս վայր մը, ուր ինքզինքնին չգիտցող և հասարակ մարդիկ միայն կը յանախեն։ Ամէն պարագայի մէջ դէպքը լաւագոյն դաս մըն ալ է ինքնին, այդ ընթացքին հետեւողներուն համար։

ԾՈՎԻ ԱՐԿԱԾ. — Երէկ առաւ Վոսփորէն իջնող առաջին չոգենաւերը բաւական դժուարութիւն քաշեցին, որովհետեւ Վերին Վոսփորի ջուրերուն մէջ ատաղձներ կը ծփային հոս հոն։ Կը կարծուի թէ ատաղձաբարձ նաւ մը ընկղմած է։ Կիրակի օր Սև Ծով մեկնող «Միքելի» հելլենական չոգենաւը Հարեմ Իսկէլէսի առջեւ մավնա մը ընկղմեց։ Նոյն առաւոտն, Ախբր Գաբուի առջեւ քար բեռցած մավնա մը ընկղմեցաւ, չոգեմակոյկի մը զարնուելով։ Նաւաստիները ազատուեցան։

ՏՐԴ. ՊԵՆՈՆ ՊԵԶԱԶԵԱՆԻ ազդը Տեսէք Դ. երեսին մէջ։

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութեանց կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ, 31 Հոկտ. — Մուքթէնէ հասած մասնաւոր հեռագիրներ կը ծանուցանեն թէ, Ճաբոնցիք յարձակողական սկսելով երկու անգամ յարձակեցան Բուանկ-Զանկի ռուսական դիրքին վրայ, բայց ետ մղուեցան մեծ կորուստներով։

ԼՈՆՏՈՆ. — Անգլիոյ միջադէպին խաղաղութեամբ լուծման լուրը մեծ գոհունակութիւնով ողջունուեցաւ Անգլիոյ մէջ։

ԲԱՐԻԶ. — Ամբողջ եւրոպական մամուլը իր գոհունակութիւնը կը յայտնէ այն ընթացքին մասին զոր ցոյց տուին Անգլիա և Ռուսիա, լուծելու համար այն միջադէպը որ կրնար ծանր հետեւանքներ ունենալ։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

18/31 Հոկտեմբեր 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	93.10½
Ամէնէն բարձր գինը	93.13½
» վար գինը	93.07

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	125.—
Երէկուան բարձր գինը	125.25
» վար »	125.
Քրէտի Ֆոնսիէ էժիբսիէն Ա	283.50
» » » Բ	268.50
Քարտի	520.
Պանք Նաս. Կրէս.	427.—
Թրամվայի Բաժնեթուղթ	6.05
Ռէժիի պարտաթուղթ Ֆրանք	385.—
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	12.02
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.15

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ասկին 100 ղրշ.էն	ղրշ. փր.
Մէճիտիէ արծաթ	108.01
Անգլիական ասկի	110.02
Ֆրանսական ասկի	87.22
Քրիմից	51.05
Նոր մէթալիք	103.—
Թալ	89.15
Բուպլի թղթադրամ	8.65
Լոնտոն 3 ամիս	111.—
Բարիզ »	22.67½

Տես Մարգարեան գրատան ծանուցումը Զորորդ էջը։

ԹԻՐԹՕՆ «ՄԱՆԶՈՒՄԷ»Ի 16

ԲՕՆՍՈՆ ՏԻՒ ԹԷՔԱՅԼ

ՌՕՔԱՆՊՕԼ

ԲԱՐԻԶԵԱՆ ՄԵԾ ՏՈՒԱՄ

ԹԱՐԳՄ.
ԺԻՐԱՑԻ ՇԻՐԱԿԱՑԻ

Ա. ԿԱՍ

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

Ա.

ՍԸՐ ՈՒԻԼԵԼՄՍ

Դեկտեմբեր ամիսը իր աղօտ ու մառախլապատ թեւերը կը տարածէր Բարիզ քաղաքին վրայ։ Բարակ ու սառուցիկ անձրեւ մը կը մաղուէր մշուշէն և փողոցներուն քարայատակը կը թրջէր յամրաբար։ Լապտերները կիսովին միայն կը լուսաւորէին քաղամարդ թաղերու քառուղիներն ու մռայլ փողոցները։ Գիշեր էր,— ձմրան ցուրտ գիշեր մը, մենութեամբ և տխրութեամբ առլցուն։ Անցորդները արագ արագ կը քալէին, յետամնաց ուրուականներու պէս, որոնք արշալոյսին մօտենալը տեսնելով, իրենց դագաղը կը փութան ամապարանքով։ Բարիզ կարծես անապատ մըն էր այն ժամուն երբ բոլոր եկեղեցիներուն ժամացոյցները անշրպտին մէջ կէս գիշերը կը հնչեցնէին թաղածին։ Շուկաներն իսկ, շարժումի և ժողովրդային կեանքի այս մեծ կեդրոնները, կը քնանային պահ մը, բանջարապաններու ծանրաշարժ սայլակներուն ապտակներով։ Պարահանդէսի վերջին կառքը իր տեղը դարձած էր արդէն և առաջին բանջարակիր սայլը չէր թաւալեր առկաւին։ Մահատիպ լռութիւն մը կը ծանրանար Սէնի երկու ափանց վրայ և այս պառաւաուս շատ հեռուէն կը լսուէր պահակ ոստիկաններուն կանոնաւոր և հնչեղ ոտնաձայնը, կամ Մառէի վաղամի տուներուն բակին մէջ շղթայազերծ թողուած պահակ շունի մը օռնումը։

Սէն Բոլ քարափին վրայ, Սէլէստէններու զօրանոցին մօտ, վերարկուի մէջ պլլուած մարդ մը կը քալէր յուշիկ, ցուրտին ու անձրեւին անտարբեր, և խորունկ մտածումի մէջ թաղուած կ'երեւար։ Այս մարդը երբեմն կը կենար և փոփոխակի կը նայէր իր երկու քարակաւոտակ ափերուն մէջէն խուլ աղմուկով մը թաւալող աղմուտ գետին և այն վաղամի տուներուն որոնք քարափը կ'եզերեն և հոն կը մնան իրենց վերջին հետք մը, իբրեւ դողդոջուն բայց կանգուն նշխար մը հին Բարիզին։ Ցեռոյ ակնարկը կը տարածուէր ու կ'երթար կը գրկէր սեւաթոյր դիմաստուերը Նոդր Տամի աշտարակներուն, որոնք դէպի ամպերը կը բարձրանային իրենց մառախլահիւս պսակով։ Ցեռոյ մարդը կը շարունակէր քալել և կարծես ինքնիրեն կը խօսէր։ Այսպէս հասաւ Տամիէդի կամուրջը որուն վրայէն անցաւ արագ արագ։ Սէն Լուի կղզիին քարափին մօտ գլուխը վերցուց և ակնարկով մը քննեց շրջակայ տուները։

Լանպէր ապարանքին ետեւը, Սէն Լուի փողոցին մէկ տան վեցերորդ յարկը լոյս մը կը պլպլար։ Տունը հասեւ երեւոյթ մը ունէր և անակն կ'ներեւար որ այն տեղի բնակիչները եթէ ոչ գործաւոր, գէթ խաղաղասէր քաղաքեցիներ էին որոնք Սէն Լուի կղզիին պէս հեռաւոր թաղի մը մէջ սովորութիւն չունէին ուշ պառկելու։ Լոյսը դրուած էր պատուհանին եզերքը, և անշուշտ նշան մըն էր, վասն զի գիշերային անցորդը, պահ մը ուշադրութեամբ դիտելով այդ լոյսը, մրմռաց.

—Աղէ՛կ։ Բոլոր առուն է և ինծի կը սպասէ...։

Երկու մտաները շրթունքին մօտեցուց սուլիչի ձեւով, և անկրպտին մէջէն դէպ ի ձեղնայարկին պատուհանը ղրկեց գողերու խորհրդաւոր ազդարարութիւնը։ Գրեթէ անմիջապէս ետքը լոյսը մարեցաւ, և այլ ևս կարելի չեղաւ վեցերորդ յարկի միւս պատուհանները որոնել այն պատուհանէն ուր երեւցած էր լոյսը։ Տասն վայրկեան ետքը, սուլում մը լսուեցաւ։ Լանպէր ապարանքին ետեւի կողմէն և շատ չքաշած, կանոնաւոր ու արագ քալ մը հնչեց հեռուէն և քիչ քիչ մօտեցաւ։ Անծանօթը հարիւր քայլ հեռուէն մարգկային ձեւ մը օրշեց և նոյն սուլումը երկրորդ անգամ լսուեցաւ։

—Բոլո՛ր, ըսաւ անծանօթը նորեկին ընդ առաջ երթալով։

—Ահաւասիկ եմ, Տէր, պատասխանեց այս վերջինը ցած ձայնով։

—Աղէ՛կ, Բոլոր, ճշապահ ես ժամադրութեանդ մէջ։

—Անշուշտ, Տէր։ Բայց յատուկ առնուն մի՛ տար, եթէ կը հաճիք։ Ոստիկանութիւնը սուր ականջներ ունի և պատուական յիշողութիւն մը, և ձեր Բոլոր բարեկամը թիարան դացած է, ուր սենեակ մը պահած են իրեն երբ պատահի օր հոն երթայ նորէն։

—Ճիշտ է, բայց հոս առանձին ենք։ Քարափն ամայի է։

—Թո՛ղ ըլլայ։ Եթէ ձեր Ազնուութիւնը խօսիլ կ'ուզէ, աղէկ կ'ընէ որ ոտ փոքրիկ սանդղէն իջնէ գետակին եզերքը։ Կը նստինք կամուրջին տակ և կը խօսինք անգլիերէն լեզուով,— սքանչելի լեզու մը, իրա՛ւ որ, որմէ քան չեն հասկնար ժէրի զալէմ փողոցի մարդիկը։

—Թո՛ղ այդպէս ըլլայ, պատասխանեց և հետեւեցաւ Բոլորին։

Իրան կամուրջին վարի յարկը, նստան քարի մը վրայ և այն առեն խօսք առաւ Բոլոր։

—Նախ, ըսաւ, հոս շատ աղէկ ենք և անձրեւին քիթին կը խնդանք։ Քիչ մը ցուրտ է, բայց հոգ չէ, երբ խրնդիրը գործի վրայ է։ Եւ յետոյ, յուսամ թէ չուտով կը լմնցնենք։

—Հաւանական է, ըսաւ անծանօթը։

—Ձեր Ազնուութիւնը ե՞րբ եկաւ Լանտոնէ։

—Այս իրիկուն ժամ 8ին, և, ինչպէս կը տեսնես, ժամանակ չկորսնցուցի։ Ճշապահ եղայ։

—Ես կը ճանչնամ նախկին վարպետս, մրմռաց Բոլոր յարգալից երանգ մը ունենալով ձայնին մէջ։

—Երեք շաբաթէ ի վեր ինչ ըրիր հոս նայինք, հարցուց անծանօթը։

—Խիստ յարմար ընկերներ ժողվեցի։ Բայց գիտէ՞ք, մեր արհեստին տեսակէտով Բարիզցիները Անգլիացիներուն արժէքը չունին, ու թէեւ ամէնէն աղէկները ըլլան, բայց նորէն քանի մը ամիս կ'ուզէ այս սառանորդները վարժեցնելու համար։ Եւ յետոյ, ձեր Ազնուութիւնը պիտի դասէ զանոնք անձամբ տեսնելով։

—Երբ։

—Բայց հի՛մա, եթէ կ'ուզէք։

—Ժամադի՞ր եղած ես։

—Այո՛։ Աւելին կայ։ Ձեր Ազնուութիւնը պիտի տանիմ տեղ մը ուր պիտի կրնաք մի առ մի տեսնել զանոնք, առանց տեսնուելու։

—Երթա՛նք, ըսաւ անծանօթը։

—Բայց, դիտել տուաւ Բոլոր պզտիկ վարանումով մը, եթէ չհամաձայնի՞ք։

—Կը համաձայնինք։

(Շարունակելի)

ՈՍԿԷ ՄԻՏԱԼ, ԲԱՐԻԶ 1900

10

ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՔԱՐՄԷԼ ԸՆԿ.

ԱՆԱՐԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ

ՌԻՇՕՆ-ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառաւներէն

ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ԾԱԽՈՒԻ — ԳՐԱՍԵՆԵԱԿ ԵՒ ՄՔԵՐԱՆՈՑ

Ղալաթիոյ Քարափը, Միքէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կաճառին քրօֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռտոյի գիտական կաճառէն Բրօֆ. ԿԱՅՕՆԻ
Համպուրգի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Է. ՆՕՔԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ

ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՎԱՃԱՌԱՆԻՇ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ
ԼԿԱԶՄ ԵՒ ՊԱՏՐԱՍՏ
ՆՈՐ ՈՃՈՎ ԴԱՍԱԳԻՐՔԵՐ
Ազգ. Կեդր. Վարչութեան Պաս. Ուսումն. Խորհուրդի կրթական ծրագրի համաձայն պատրաստուած։
ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ—ԾԱԼԿՈՑ

«Մանուկներու Ա. Գիրքը» կամ «Հարպիկ քերական». զգուշացէք կեղծերէն. 5 փարա

«Մարգրիտներ». տպագիր և ձեռագիր. կը սորվեցնէ կարդալ, գրել, երգել և այլն 50 փարա

«Մանուկներու Բ. Գիրքը». կը պարունակէ մտամարզական և իրագիտական վարժութիւնք և մաքուր հայերէն խօսելու զրուցատրական նոր եղանակներ. 60 փարա

«Մանկավարժական քերականութիւն» մասն Ա. պատկերներու վրայ զբօսալի ոճով կը սորվեցնէ նախադասութիւնը, բառը, վանկը ևն. 50 փր.

«Մանկավարժական Թուաբանութիւն» պատկերներով կը սորվեցնէ պզտիկներուն Թուաբանութիւնը, կը յարմարի նաև տարրական Ա. տարիին։

ՏԱՐԲԱԿԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
Ա. եւ Բ. Տարի

«Սիրուն զբօսարան». կը պարունակէ մանկական երգեր, կարճ հատուածներ, առակներ, առածներ և բարոյալից փոքրիկ պատմութիւններ (խաղարագիր). 2 զրուշ

«Զրուցատրական նոր ընթերցարան» կամ «Մանուկներու Գ. գիրքը». կը բովանդակէ գեղեցիկ ու գողարիկ ոտանաւորներ, բնագիտական, իրագիտական, աշխարհագրական կարեւոր գիտելիքներ, միտքը զարգացնող, սիրտը ազնուացնող պատմութիւններ ևն. 3 զր.

«Արձաթմատենիկ». կ'ուսուցանէ 1. առոգանութիւն, 2. կը ճոխացնէ տղոց բառամթերքը. կը վարժեցնէ կարգացածներն պատմել ու յիշողութեամբ գրել։ 3 զրուշ

«Մանկավարժական քերականութիւն» Բ. մաս, կ'ուսուցանէ իր անմման ոճով քերականութեան ուրբ մասունք բանին 100 մեծ ու փոքր պատկերներու վրայ. 100 փարա

«Իրագիտութեան դասեր», բազմապատկեր. կը բովանդակէ նախնական ծանօթութիւններ, ընտանեկան յարկը, դաշտին, հողին և անկրպտին մէջ գտնուած իրերը ու մեծ գիւտերը 3 զր.

«Աշխարհագրութիւն» պատկերազարդ նոր ոճով պատրաստուած Տ. Պօղոսեանէ 3 զր.

«Թուաբանութիւն» համառօտ Տ. Պօղոսեանէ 5 զրշ.

«Գեղեցիկ զբօսարան» տոնական տղոց ընթերցանութեան միակ գիրքը, Ա. մաս 100 փարա

«Նախնական քրիստոնէական» Նարպէյի 60 փր.

«Մարմնամարզութիւն» առանց գործիքի 45 ձեւերու պատկերներով 5 զր.

ՄԻՋԻՆ ԸՆԹԱՑՔ։—Ա. եւ Բ. Տարի

«Ոսկեմատենիկ» հայ տղոց. գիրք մը արժանի իր անունին և կարեւոր ամէն հայ տղու, շատ անգամ տպուած, 4 զր.

«Գոհարմատենիկ». կը պարունակէ բոլորովին նոր ոճով, նոր մեթոդով և նոր միտքով խմբագրուած բարոյական, նկարագրական, պատմական, տեղագրական ընտիր ու խնամեալ հատուածներ ևն. ևն. երկսեռ վարժարաններու ուսանողներու ընթերցման արժանի լաւագոյն և պիտանագոյն դասագիրքը, 5 զրշ.

«Մանկավարժական քերականութիւն» Գ. մաս, դիւրասկսելի մեթոդով կը սորվեցնէ քերականութիւնը, ցարդ աւանդուած եղանակներէն բոլորովին տարբեր. անոնք որ տեսած են այս գիրքը, գնահատած են անոր արժէքը 4 զրշ.

«Հայերէն լեզու» կամ «Վարժութիւն Գրաբարի», Ռոպերդսընի գրութեամբ կ'ուսուցանէ գրաբարը, առանց նախապէս հոլովները ու բայերը ի բերան սորվելնելու։ 4 զրշ.

«Օսմանեան Պատմութիւն», համառօտ. սկիզբէն մինչեւ մեր օրերը, կազմական ծրագրի համաձայն պատրաստեց Միքայէլ Էֆ. Աշճեան, նոր տիպ 4 զ.

«Գեղեցիկ զբօսարան» տոնական տղոց կամ «Վարժութիւն Հայ խօսակցութեան և շարադրութեան» Բ. տարի 3 զրուշ

«Բարարարութիւն ասնից և ծխից». Ս. քհ. Փէչլիվանեան 5 զրուշ

«Հիմունք բարոյականութեան, գիտութեան և կրօնի». Հոգի, Աստուած, Հաւատք. իւրաքանչիւր մասը 2 զրշ.

Մայսթերսպաֆթ սիսթէմ. Անգլիերէն խօսելու միակ գիրքը 15 տեսր 30 զրշ.

Մայսթերսպաֆթ սիսթէմ. Ֆրանսերէն խօսելու միակ գիրքը 15 տեսր 30 զրշ.

Գերմաներէն քերական հնչուններն հայ տառերով 2 զրշ.

Կեդրոն՝ Տէմիրհան, Պոյաճեան և Փալաքչեան գիրքերու։

Դիմել Կ. Պոլիս, Մեհեան Փողոց թիւ 57 10—7

ՏՕՔԹԷՕՐ Պ. ՊԷԶԱՔԵԱՆ

Հաստատուած է Սկիւտար, իր բնակարանը, Սէլամիէ Թաղ, Թարլա-Պաշի փողոց։— Հիւանդ կ'ընդունի ամէն օր թէ՛ իր տան և թէ թաղին բոլոր դեղարաններուն մէջ։

Ցանձնարարուած աղքատ հիւանդները ձրի կը դարմանէ ուրբաթ օրերը ժամը 7—10 իր բնակարանին մէջ և երեքշաբթի օրերը նոյն ժամերուն՝ Ի. ճաղէ՝ Քէրէսթէճեան Օնիկ էֆէնտիի դեղարանին մէջ։ 2—10

ԱԶԴ

Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ վագֆէն Բերա, Հիւսէյին Աղա թաղ, Սագըզ Աղաճ ճամաճ թիւ 121 կրկ. արան, որ 221 կանգուն տարածութիւն ունի և երկու կողմը փողոց է, նոյնպէս նաև այն ճամաճն թիւ 135 կրկ. արան, որ 95 կանգուն տարածութիւն ունի, մանրիւ մնացած ըլլալով, ամբողջով ի վաճառ հանուած են։ Հետեւաբար գնել փափաքողները կը հրաւիրուին մինչեւ յառաջիկայ նոյեմբեր 10 Զորեքշաբթի օր ներկայանալ Ղալաթիոյ խորհրդարանը, ամէն առաւօտ մինչեւ ժամը 6 (ը. թ.) միաւեղ ունենալով կանխավճարը։

Բացի վերոյիշեալ արասներէն, գարձեալ նոյն վագֆէն, Ղալաթա, Սալթան Պայազիտ թաղ, Էսկի Բարմագ գաբու փողոց թիւ 11 տուն, որ 8 սենեակ, խոհանոց մը, ջրամբար մը ունի և ամսական 300 զրշ. վարձք կը բերէ և այն տանը տակը՝ Էրմէնի քիլիսէ փողոց թիւ 9 խանութին, որ ամսական 120 զրշ. վարձք ունի 1/4 բաժինները մանրիւ մնացած ըլլալով թէ՛ այս մահիւլ բաժինները և թէ միւս 1/4 բաժինը ամբողջովի ի վաճառ հանուած են։ Հետեւաբար գնել փափաքողները կը հրաւիրուին մինչեւ վերոյիշեալ պայմանաժամը ներկայանալ Ղալաթիոյ խորհրդարանը։ 2—10 (Կնիք)

ԱՌԷԼԻԷ ՍԱԲԼՐԷ ԿԻՒԶԷԼ ՔԻՕՇԻ

Պօսթանճըսա Սթասիօն վէ վարօր իսկէլէսինտէն իւլ տաղիգա մէսաֆէտէ սահիլ պոյնտա 6 օտա, պիր մաթպաղ, պիր ուշագ օտասը, պաղչէսինէ պիր գազը տախի օլտուղը հալէտ ֆիյաթը անճագ 250 լիրայա տըր։ Մահալը մէգքիւրտէ գանվէճի Նիգօղիտէն սիւալ օլունա։ 3—2

Լ'ԻՒՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԿ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻԶՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷՔԷՍԻՍ ԳԼԼԸՆՄԸՂ
Մէրքէզի իսարէսի — Բարիզտէ, Վանճօմ մէյտանընտա 9 նիւմէրոյը տայիրէի խուսուսիյէրինտէ

ՀԱԲԻԼ ՊԻՒՊԻՆՍԻ

Մէրմայէ վէ իսթիհսաթ 119,000,000 ֆր.
1903ին թանսիլաթը 25,000,000 »
Թէսիսի օլունան զիյան 284,900,000 »
Սիկուրթայը էմլաքին գիյմէթի 22 միլիառ։



ԷՕՄԻՐ ՇԻՒՊԻՆՍԻ

Մէրմայէ վէ իսթիհսաթ 161,500,000 ֆր.
1903 բրիմ թանսիլաթը 12,000,000 »
Թէսիսի օլունան զիյան 130,000,000 »
Սիկուրթ ատտալանէմիւր 278,000,000 »

ՊՈՒ ՇԻՐԻՖԷՔ կաեէթ միւսաթա չէրսաթի իլէ Թիւրքիատա սիկուրթա գայտ իտէր էՕՄԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւպէսի տախի միւնթէլիֆ ղուրթաէ վէ խուսուսի էհվէնն ֆիյաթարլա էօմիւր սիկուրթա իտէր։

ՇԻՐԻՖԷՔԻՆ ՊԱՆԴԱՄԸ «Օսմանլը Պանքասը» տըր. Թիւրքիա վէ Մէմալիքը Շարգիյէ իլինն միւտիրիյէթը ումումիյէ = Սթամպօլտա, Մուլթան

Համամընտա, Քաթրրզը Օղլու Բասմաը

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ՔԱՑՍԷՐԼԵԱՆ

Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Ղալաթատա այրուճա պիր Շիֆ.պէսի օլտուղը կիպի՝ Մէմալիքը Մարրուսէէնին հէր Թարաֆընտա տախի խուսուսի ժամանալարը վար տըր։ 17

Ա. ՏԻՐԱՏՈՒՐ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԼՈՒՍԱՆՆԱՐԶԱԿԱՆ ՊԻՏՈՅԻՑ

ՄԵՆ ՄՔԵՐՔ ԼԻԻՄԻԷՐ, ԺՈՒԿԼԱ ԵՒ ԱԿՖԱ ԲԼԱՔԵՆԵՐՈՒ ՄԻՇՏ ԱՄԵՆԱԹԱՐՄ

ՃՈՒՆ ՀԱՒԱՔԱԾՈՑ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԽԱՒԱՔԱՐՏԵՐՈՒ, ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԴԵՂԵՐՈՒ ԵՒ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒ

Կեդրոնատեղի ԱՇԷՆՏ ՍԸՆ հռչակաւոր տան ակռաներու եւ քաւչուներու, ինչպէս նաեւ ատամնաբուժական ամէն տեսակ պէտքերու։ 12—36

ՍԱՆԱՔՕՐ
"SANAKOR,,
Brevetté S. G. D. G.

«Sanakor» foruսն իր հանճարեղ և պարզ չինութեամբ վայելուչ և ճկուն կ'ընէ մէջքը, առանց թոքերը կամ ուրիշ կենսական գործարաններ ճնշելու։ Այս նոր foruսն կը կանգնէ իրանը, կ'երկարէ մէջքը, կը ծածկէ որովայնը և փնոց կուտայ ուղիղ դիրք մը, առանց պէտք ըլլալու որ կապերը պնդուին։ «Sanakor» ծարաչեղ վայելչութեան կը միացնէ անբաղդատելի հանգստութիւնը, ա՛յնքան կատարեալ կերպով որ խանդավառութեամբ ընդունուած է օրքան աղնուական տիկիններէ, այնքան փափկակազմ անձերէ որոնք նախապէս կը գործածէին առողջապահական բուռած քօրսէները։ «Sanakor» մենաւորոտ եղած է Ֆրանսայի, Անգլիոյ, Մ. Նահանգաց, Գերմանիոյ և Պելճիոյ մէջ։

Կեդրոնատեղի
Հռչակաւոր ԲԱՌԷ վաճառատունը
Բէրա թիւ 262

48—34

ԱՄԷՆ ԿՈՂՄԷ ԳՆԱՀԱՏՈՒԱԾ
ԵՐԱՇԽԱՒՈՐԵԱԼ ՇԵՐԱՄԻ ՀՈՒՆՏ

Վկայեալ մասնագէտ եւ հեղինակ
1903 Աբեւնֆի միջազգային արուեստանանդեսին արժաք օֆադրամով վարձատրուած
ԵՈՒՎԱՆԻ Դ. ԱՐՏԷՄԻԱՏԻՍԻ կողմէ

Փասիէօռի գրութեամբ մանրադէտով ընարուած չերամի հունտ
Հայաստանի Ազգային Առուեստանոցի ներքին գործոց նախարարութեան։ Վէհ. Թագաւորին նախագահութեան տակ գտնուող Երկրագործութեան Ընկ. որմէ ստացած է Նո. 1086 և 6 սեպտ. 1903 թուականի գնահատական պայմանագիր մը։
Նմոյշի համար միայ քանակութեամբ հունց ձրի կը տրուի
Փափաքողք կրնան հասցէիս դիմելով պայմանի և գնոյ մասին տեղեկութիւն առնել
Ամէն կողմ Դործակատար կը փնտրուի
Հասցէ՝ ԵՈՒՎԱՆԻ Մ. ԱՐՏԷՄԻԱՏԻՍ
NEV CHEHIR (Konia) ՆԷՎՇԷՀԻՐ (Գոնիա)

Բարիզի բժշկ. կաճառին քրօֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռտոյի գիտական կաճառէն Բրօֆ. ԿԱՅՕՆԻ
Համպուրգի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Է. ՆՕՔԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ

ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՏԻԳՐԱՆ ՄԱՐԶՈՒԱՆԵԱՆ
ՎԻԵՐԱԲՈՑԻ - ԱՏԱՄՆԱԲՈՑԻ

Կը բուժէ ակռայի ամէն տեսակ ցաւերը և լինելու հիւանդութիւններ։ Ամերիկեան դրութեամբ, և կատարելագործեալ գործիքներու միջոցաւ փտած ակռաները կը լեցնէ՝ երկար տարիներ առանց ցաւի դիմանալու պայմանաւ։

Ոսկիի և քաղաքի վրայ նուրբ և դիմացկուն արհեստական ակռաներ կը պատրաստէ, բնականին ճիշտ նման։ Հիւանդ կ'ընդունի ամէն օր, Բերա, Մեծ Փողոց, Պէօյիւք Փարմաք-Փարաս, Փէքմէզ Օղլու աքսոթրման թիւ 3։

Երեւաբթի և Ուրբաթ օրերը աղքատները ձրի կը դարմանուին։ 3—10

HUILE DE HOGG
ՀՕԿԻ ՄՕՐԻՒ ՁԿԱՆ ԹԱՐՄ ԻՒՂ

Հանրածանօթ են այն առողջապարարիկ արդիւնքները զորս վաստակողմ, անարիւն կամ կուրծքի հիւանդութիւն ունեցող անձերը կ'ստանան թարմ մորիւի լեցադէն հանուած իւղը գործածելով։ Այսու հանդերձ, կարեւոր արդիւնքներ ձեռք ձգելու համար, անհրաժեշտ է որ այս իւղն ըլլայ անարատ և ընտիր։ Աւելորդ է ըսել որ պէտք է զգուշանալ կեղծ կամ ստորին իւղերէ, որոնք փոխանակ գոհացուցիչ արդիւնքներ տալու, առողջութիւնը խանգարելու միայն կը ծառայեն։ Հօկի իւղը ամէն երաշխաւորութիւն կ'ընծայէ անարատութեան և ազդեցութեան, որոնք անհրաժեշտ են հիւանդներուն։ Իր անժխտելի գերազանցութիւնը աւելի քան 50 տարիէ ի վեր ճանչցուած է ամբողջ աշխարհի բժիշկներուն կողմէ և վարձատրուած է բոլոր արուեստահանդէսներէն։ Հօկի իւղը եռանկիւնաձեւ չիշերով միայն կը ծախուի։ Արտաքին պահարանին վրայ պահանջեցէք գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։ Մեծաքանակ յանձնարարութիւններու համար գիմել Մ. Իա. Մանսիի, ի կ. Պոլիս։ 50—8

EMULSION HOGG
ԷՄԻԼԶԻՕՆ ՀՕԿ
ԿՐԱՑԻՆ ԵՒ ԱՂԱՑԻՆ ԻԲՕՖՈՍՖԻԴՈՎ ԵՒ ԿԷԼՍԻՊԻՆՈՎ

Մարիւ ձկան իւղի գործածութիւնը դիւրացնելու համար անօնց որոնք զզուանք կ'զգան, — այսինքն աղոց և մանաւանդ յափսանաներուն համար — Մ. Հօկ օշարակը չինած է իրեն յատուկ մորիւ ձկան անարատ իւղին, և կը ծախէ «Էմիւլզիօն հօկ» անունով։ Պատրաստութեան այս եղանակը շատ կը դիւրացնէ իւղին գործածութիւնը։ Էմիւլզիօն Հօկը, որ Հօկի իւղին բոլոր բարերար յատկութիւններն ունի, կիրի և աղի իրօֆոսֆիթով և կլիսէրինով խառնուած է։ Իր բաղադրութեան մէջ գտնուած նիւթերուն գերազանցութիւնը ուրիշ ամէն իւղէ նախամեծար կընէ զայն։ Հօկի մորիւ ձրկան թարմ իւղն և Էմիւլզիօն հօկը եռանկիւնաձև չիշերով կը ծախուին ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներու մէջ։ Արտաքին պահարանին վրայ պահանջեր գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։ Մեծաքանակ յանձնարարութիւններու համար գիմել Մ. Իա. Մանսիի, ի կ. Պոլիս։ 50—8

Տեր եւ Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Տ. ԳԱՑՍԷՐԵԱՆ

ՇԻՒԲՐԱՆ էֆզախանէսինէ մուալիմ քիմիակէր Վասիլ Նուսմ պէյ թանլիլաթ եաբըյոր։ 1—20
Գաստրֆկոյ

ԹԱՔԹԱՊՐՈՒՆԵԱՆ ԹԷՐԶԻՅԱԿՈՐ

Մամմուտ Բաշատա Մանասթիրը խանընտա 32 Ֆօմէրօրիէ մուրաքքաբատատա սրմարլամա էլպիսէ իլէ մէջղուլ օլուպ, վագթին կիտիրինէ մուվաֆֆրգ սուրթէ պէյիմի էլպիսէ եաբատըղը կիպի, պաշլըճա տիւրիւն էլպիսէլէրի վէ սոիր քոսուիմէլէրի սեզ վէրտիկի կիւն վէ սաաթատա սէպաթ իլէ հազըր իտէր։ Թիւճարան եազըճըլարը իլէ վէ սոիր ատատմարընա հաֆիզալարդ իլէ տախի էլպիսէ եաբար։ պու խուսուս Թէյրիի իսէնէք զէվաթըն մուրթալագ սուրէթէ հօշնուտիյէթինի մուճիպ օլանմուշ տըր։ 50—2

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ԱՌԵՒՏՐ. ՎԱՐԺԱՐԱՆ
ԲԱՆԿԱԼԹԻ

Ժ.Ա. ԾՐԶԱՆ

Շուկայ ելած երիտասարդներուն համար

Մեր կիրակնօրեայ դասերու 11րդ շրջանը կը սկսի ներկայ Հոկտ. 31 կիրակի օր ժամ 7ին (Ը. Թ.)։

Եօթին ամսոյ միայն կիրակի օրերը, 3 ժամ զբաղմամբ կ'ուսուցուին հետեւեալները։

1. ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ.—Առեւտրական օրէնք, սովորութիւնք, գործառնութեանց եղանակներ և այլն։

2. ՏՈՄԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ.— Պարզ տոմար, կրկնատոմար, բաքքատոմար, ընթացիկ հաշիւներ և այլն։

3. ՀԱՇՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ.—Առեւ. շրջանակի մէջ պատահած ընդհանուր հաշիւներ։

Վճարումն է ամսական 40 զրշ. կանխիկ։

Մասնաւոր դաս ուզողներուն ալ գոհացում կը տրուի։

Յաջողեալէ կ'ստանան վկայագիր

Մրագիրը ձրի կը տրուի Մարգարեան և Պալենց գրատուներէն, Զաքմաքճըլար, Պոլիս։

Արձանագրութեանց համար քարթ բօսթալ մը ուղղել Բագրատունի վարժարան, Բանկալթի, Թուռնա փողոց և որոշեալ օրը դասի գալ վարժարան։

Հիմնադիր-Տնօրէն
10—3 ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ՀԱՅԱՐԱՆ ԱԱԹՈՒՐՔԻ
ՏՈՒՆԻ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ
ՄԱՐՈՒՐ ԵՒ Ա.Ժ.Ա.Ն

Ղալաթիա, կամուրջին հիւսակայ կը թայիլ փաստ սօգագ թիւ 13

ՀԱՃԻ ՆԵՆԱ

Նախկին խոհարարապետ Գամիսիոն խանի, տարիէ մը ի վեր հաստատած է վերոյիշեալ ճաշարանը, ուր անգամ մը դիմողը կը հարկադրուի յաճախորդ ըլլալ, որովհետեւ կատարելապէս գոհ կը մեկնի թէ մաքրութենէն թէ՛ համով հոտով կերակուրներէն և թէ գիներու չափաւորութենէն։

Սառոյց առաւելութիւններ՝ զորս չգիտի կրնան գերազանցել ուրիշ մըրցակիցներ։

Փափաքողներու՝ առաջին կը ղրկուի։ 30—5